

ՀՈՒԹԻՆ ՄԻՆԱՍ



1947-ՊՈՍԹԸՆ

Shuttle offered

Անսկե Դաւթյան Բանե  
Եղբայրուհի  
Լուստիական




1161-61

## ՀՈՒԹԻՆԻ ՄԻՍԱՎ



1947-ՊՈՍԹԸՆ





# ARPIAKAN

(SUN THOUGHTS)

POEMS IN ARMENIAN

by  
LOOTFI MINAS



Published by the Author

1947

Printed in the United States of America

Hairenik Press, Boston, Mass.



Մասնաւոր երախտագիտութեամբ և սիրով  
կ'ուզեմ յիշել հոս որ՝ այս հասորի հրատարա-  
կութիւնը հնարաւոր դարձուցին Լոս Անձէլըս  
թնակող երեք գրասէր Քէսրիկցիներ, հոգալով  
տպագրական ամբողջ ծախքը:

Կը ցաւիմ որ՝ համեստութեան ի խնդիր,  
քոյլ չեն տար ինձ յայտնելու իրենց անուն-  
ները:

Շնորհակալութիւն իմ ազնիւ համագիւղա-  
ցիներուս :

Լ. Մ.



## ԼԱՐ ԱՌԱՋԻՆ

ՍԵՐ ՈՒ ՄԻՐԴ



## ՍԷՐ ՈՒ ՄԻՐԳ

Օ՛, այն օ՛րը, — մեծատան այն աղջիկը գեղանի

ինձ կը նայէր, կը շողար ցանկապատէն մորենի:

Օ՛, այն օ՛րը, — այն ամրան այտերն անոր վառ ծիրան,

Աչքերն անոր սեւ սալոր, կարծես վըրաս բափեցան:

— Դուք պըտղատու ծառ ունի՞ք. — նետեց, յանկարծ, ձայն անուշ:

= Մի հընօրեա բըթենի, տակը չորցած խոտ ու փուշ,

Եւ մի կամար որբատունկ, աչքը պըդտոր մի զըրիոր.

Մեր պարտէզը խոպան է, ձերը բերքով բեռնաւոր:

— Տըղա ես գու, մի՛ վախնար, սա ցանկն ըրէ՛ ոտնահար.

Ըրէ՛, անցի՛ր մեր կողմը. ե՛լ քո սիրած ծառը վառ.

Ցընցէ՛ ուժգին, որ տեղան միրգերն հասուն, մեղրահամ,

Ես հընմանքով հաւաքեմ՝ ու բոլորն ալ ֆեղի տամ:

Մըտա. ի՛նչ փոյք. փուշերն ինձ վէրքեր տըւին շեշտակի,

Բաւական էր որ բացի նամրան սիրո ու միրգի.

Եւ մենի գացինիք ձեռք ձեռքի, այնպէս ուրախ ու բերեւ,

Մինչ իմ ուլը կը մայէր, կարծես կուլար իմ ետեւ:

Տեսա ծառեր՝ կարաւան, այնպէս փարքամ, այլազան,

Իր աչքերուն պէս վընիտ՝ մի ծաղկածիր աւազան.

Տեսա իրենց ներմակ ճին, ականջ դըրի խըրխնջին:

Բըռներ էի ես արդէն՝ սըրտիս բիթեռն առաջին:

Մազըցեցա ես իսկոյն, մի երգ թըռաւ արեւուն,  
Ըշտապ-ըշտապ քաղեցի հուր աչքերը նիւդերուն.  
Մի ձայն եկաւ զայրագին.— «գո՞ղ է մըսեր իմ այգին»:  
Հայրն էր, կոտրեց սարբինան՝ իմ կիսամերկ կըոնակին:

Ծիրաններն ալ, սիրական, ոտնակոլսեց ցիրուցան,  
Լացին անոնք ինձ նըման՝ անօգնական եւ անձայն:  
Իսկ Շողիկը այդ կիրքէն, այդ մըշուշէն սարսափած,  
Թուփերու մէջ մարեցաւ՝ որպէս երազ, լուսաբաց:

Օ՛, այն օ՛րը, այն ժամին փախա՝ մի քար իմ ձեռքին,  
Փախա, գացի մեր այգին. մի իղձ ցընցեց իմ հոգին,—  
Արա՛գ մեծնալ, բայց չըլլալ իմ հօր նըման միշտ թըշուառ.  
Որդիս ազատ բարձրանա մի պըտղաւէտ, չըֆնաղ ծառ:

## ԱՆՌԻՇ ՅՈՒՇ

Ոտքե՛ր մանուկ, ոտքե՛ր բռպիկ, որ գացիք  
Ու զըտաք իմ կեանքի ուղին առաջին,  
Մեր գիւղին մէջ եւ պարտէզին գեղեցիկ՝  
Հետեւելով առւակներու կարկաչին :

Գացիք միշտ վա՛ն եւ չըզգացի՛ք փուշ ու քար,  
Հողին վըրա թափած կըրակն ալ ամրան.  
Հալածեցիք՝ ուր որ մի ուկ, թիթեռ կար  
Եւ ձեր ներքեւ մրջիւնները՝ նուրք, մեռան :

Գացիք անվախ, մազըլցեցաք սար ու ծառ.  
Ու երք իջաք վէրքով նախշուն, տաքարիւն,  
Մայրըս բուժեց՝ համբոյրներովն իր պայծառ.  
Ոստոստեցիք նորէն վըրան խոտերուն...:

Ոտքե՛ր քոպիկ, դո՛ւք իմ ոտքե՛ր երջանիկ :

\* \* \*

Զեր ծակերն անգամ կը յիշեմ յըստակ,  
Ո՛վ իմ կօշիկներ՝ պըզոփիկ, հընօրեա.  
Կարծես զըտեր եմ՝ անձայն կը խընդաք,  
Մեծցած ու յոգնած ոտքերուս վըրա :

Գըտեր՝ կը զըգւեմ՝ անուշ, տըխրօրէն,  
Եւ զո՛ւր կը բաղձամ անիրնար մի քան, —  
Մանկանա՛լ մէկէն, ձեզ հազնի՛լ նորէն  
Ու նորէ՛ն քալել իմ գիւղի նամրան...:

## ՅՈՒՇ ՈՒ ՄՇՈՒՇ

Հօրս՝ ՍԵՐՈԲ ՄԻՆԱՍԵԱՆԻ յիշատակին:

Անունն անոր Կարսիկ էր. ան մեր գիւղն էր բարեքեր. Հոն կ'երգէին ցընծագին՝ եօթը զուլալ աղքիւրներ: Քովը նըստած մի սար կար, գըլխին մի վանք անտանար. Վարը ձորին մէջ դալար՝ հօտը խաղա՛ղ կ'որոնար:

Ունէր հողէ ան գիւղում՝ իմ հայրն ունէր հին մի տուն, Որուն լոյսերն էին զոյգ ձէքէ նըրագն ու կատուն: Ունէր արդար մի արհեստ, տըլխուր խոհեր ու հոգսեր, — Ճըպոտներով ուռենու գոյն կողով կը հիւսէր:

Կը հիւսէր, ու փոխարէն կ'առնէր ցորեն կամ գինի. Վարպետ չըկար իր նըման, ո'չ ալ խըմող անւանի: Հոն տուն չըկար՝ չունենար իր կողովը, նոր կամ հին, Կողով չըկար՝ չունենար քաղցըր ծիծերն այգիին:

Ես կը յիշեմ, մի տարի, բերքն առատ էր ու յըդի, Սարբինաներ կոտրեցան՝ ծանրութենէն խաղողի. Կուրքի գացին, երեք օր, գա՛ցին հարսերն իսկ ծոցւր, Ամէն մէկու այտերուն՝ սէրն էր դըրեր վառ խընձոր:

Ա՛ն տարին էր. ան տարին ե՛ւ առատ էր մեր գինին. Մի կոչունք կար, նոր փեսա կը գովէին, կ'օրինէին. Ան իմ եղբայրն էր ջահել, ծառի նըման էր ծաղկեր, Ես կը յիշեմ, մեր տան մէջ, ան ի՛նչ ուրախ հարսնիք էր:

Ա՛ն օրն էր որ աչք ըրի՝ մեր աղջրկան հարեւան։  
Ծագեց ժըպիտն ամըշկոտ, սըրտին արեւն աննըման։  
Ա՛ն օրն էր որ հայրըս ծեր, փարչը ձեռքին կը պարէր,  
Ես կը յիշեմ, ան ի՞նչ ծափ եւ ի՞նչ յուզւած թըմբուկ էր։

Որմէ յետո՞ շուտ տըխրեց, լացաւ ետին կորըստին։—  
Իր տունն առաւ վաշխառուն, պանդուխտ դարձաւ հէգ որդին։  
Կը հիւսէր դեռ, կը ծաղըէր հիւսած տողերս, անկատար,  
Ու կ'ըսէր ինձ։— «դու խեճք ես, տողերը ֆեզ հաց չեն տար»։

Հիմա, արդէն, ալ չըկան գիւղն ու այգին ան օրւան,  
Իմ խեղն հայրն ու նոր փեսան եղան եռդ ու գերեզման։  
Երէկը՝ վառ մանկութիւն, յոյս ու երազ էր անուշ։  
Ա՛յս, ան օրերն ո՞րքան շուտ դարձան իին յուշ ու մըշուշ…։

Չը բնա՛ղ աղջիկ, արդեօֆ գիտե՞ս  
Թէ դու կ'անցնիս պոէտ սըրտէս .  
Կ'անցնիս նըման ծաղկածըլման  
Եւ նոր հասած գինու նըման :

Կ'անցնիս շողուն եւ օրն բուն  
Արեւ կ'ըլլաս դու իմ նամքուն .  
Ու կը նայիմ ես քո ետին .—  
Ինչո՞ւ առիր խելքն իմ սըրտին :

## Ա Ն Ծ Ա Ն Օ Յ

Հին պատուհան. ապակին այնպէ՞ս պըդտոր, անարեւ։  
Կանգներ է հոն մի աղջիկ. գեղեցիկ է, հոգեքով։  
Կարծես լինի որմին մէջ բացուած ծաղիկ ու տերեւ։  
Փողոցը՝ լուռ ու տըխուր, կ'ուրախանա իր գոյնով։

Դուրս կը նայի։ Մըտքին մէջ թերեւըս հին կէտ մ'ունի։  
Եւ թերեւըս մի փափաք՝ իր սըբտին հետ միշտ խաղցող։  
Անհանգիստ է։ նըման է նի՛շտ վանդակւած թըռչութի,  
Որ կ'երազէ մի պուրակ, գարնանային վարդ ու ցող։

Ու իը ժըպտի, կը շողա, երբ կը նայիմ ես անոր.  
Կարծես կուտա պատասխան իմ աչքերուն՝ սիրո գող։  
Բայց չի գիտեր, նայելով ես կը ստեղծեմ մի երգ նոր, —  
Երդը կըուի, Գալիքի՝ խեղնութենէն զինք փըրկող……

Սեւանը տեսա քո աչքերուն մէջ,  
Երկընքի նըման ծիծղուն ու ծաւի.  
Իմ հոգին ցընցեց անհամբեր մի տեսչ,—  
Եզերքին շինել տունն իմ հայրենի:

Տուն մը՝ որ վըրան պըտուդներ քափին,  
Եւ արեւ իյնա ամէն պատուհան.  
Երկու վառ սըրտեր՝ ջինջ լընի ափին,  
Միշտ յուզուած մընան զուրերուն նըման....:

\* \* \*

Տե՛ս սա մեղուն փոքրիկ, սիրուն,  
Որ իր համար եւ փեթակին  
Կը հաւաքէ ծաղիկներուն  
Բոյրն ու փոշին կախարդագին:

Կը խայրէ քեզ, լեզուս ինչպէս.  
Երկուքն ալ սուր, բայց անվընաս.  
Երբ մեղք ուտես՝ պազնեմ քեզ ես,  
Դու ցաւ ու քէն շո՛ւտ կը մոռնաս:

Տե՛ս իր նիզը, խինդն անսահման,  
Երբ կը ծըծէ քերքն իսկ յետին.  
Կուզեմ որ ես անոր նըման  
Մեղու լինիմ՝ քո վարդ սըրտին:

## ՄՕՐ ԳՈՒԹ

Երա՞զ քէ մարմին՝ եկեր է կարծես,  
Կը նայի ուղիղ՝ տրրտում աչքերուս.  
Ու կ'ըսէ ինձ նա, — «Որքա՞ն փոխուած ես,  
Որքա՞ն տառապած՝ դու, ի՞մ գըրկէն դուքս :

Զեռքը կը դընէ փըլատակ ուսիս —  
«Մինակ ես», կ'ըսէ, «դու, իմ վերջին ծառ,  
Քո շուքին ներքեւ խաղցող մը չունիս,  
Հասակիդ նայէր՝ մագըլցէր, մեծնար . . . » :

## ՄՏԵՐՄԱԿԱՆ

Սի՞րտ իմ քընքուշ, ի՞նչ շուտ եղաւ տարիքդ յիսուն,  
Դու մերք լալկան՝ յար եւ նըման քո մանկութեան.  
Իմ օրերուն եւ յոյզերուն միրգն ես հասուն  
Եւ արմատը՝ ծառ-հասակիս հողմատատան:

Երէկը վառ՝ նիշդ խըրլսընջող մի երիվար,  
Վարգեց ուժգին՝ ես հըպատակ իր արշաւին.  
Զեռքէս փախաւ՝ ձըգելով ինձ բամակէն վար,  
Մազերուս մէջ մընաց նամքուն ներմակ փոշին:

Կը սիրեմ քեզ, կը գուրգուրամ անհունապէս,  
Քո մէջ կեանքիս կարմիր առուն կը գըլգըլա.  
Երակ բերնով անոր ակէն դու միշտ կ'ըմպես,  
Խըմածըդ այդ քող անըսպառ, անուշ ըլլա:

Կը գուրգուրամ. ի՞նչ փոյք՝ քընաւ քեզ չեմ տեսեր,  
Մերք կը յաւզես՝ բայց ես գիտեմ որ յոգնած ես.  
Եւ կը վախնամ քո մէջ դընել նոր իդա ու սէր,—  
Կըրմաս նայքիլ մէկէն տագցած սըրտակի պէս:

Կը սիրեմ քեզ, սի՞րտ իմ բարի, սի՞րտ իմ աշուն,  
Երգեր ունիս եւ երազներ բազմատեսակ.  
Գինու նըման ձըրի կուտաս դու ամէնուն,  
Գոհ ես, ուրախ՝ եւ չես ուզեր գովե ու պըսակ...:

Այգին լինէր աշնանագեղ՝ մեր հին այգին,  
Համբո՛յր տայի ամէն բերրի որբատունկին:  
Ու կը քէի խաղողն անոր՝ ըստինքը մուր.  
Արցունիքն ուրախ՝ իմ մատներէն կաթէր պուտ-պուտ...

\* \* \*

Սի՞րտ իմ պանդուխտ, մի օր կ'երբ-աս դու Երեւան  
Ու կը մըտնես այգին յլզի, բազմաբուրեա՛ն.  
Մեր յոյսերու, ջինջ օրերու կեանքին համար  
Նորէ՛ն կ'ըմպես՝ Հայոց գինին արեւավառ....:

## ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆ

Ո՞վ կոյս Մարիամ՝ քոյր իմ քարի, աննըման,  
Լըսէ՛ սա իմ աղօք-քը զինջ, լալագին.  
Դու որ սէր ես, յոյսի խաղաղ օքեւան.  
Դու որ գիտես կընոջ մարմինն ու հոգին:

Գեղեցի՛կ եմ, տարփաւոր եմ ու տըխուր,  
Վարդի նըման՝ քուփի վըրա քառամող.  
Ես մի ծառ եմ, չունիմ պըտուղ ու աղբիւր.  
Ե՛ս անարեւ, ե՛ս անպարզեւ սերմ ու հող:

Եթէ սիրելն աններելի մի մեղք է,  
Ուրեմն ինչո՞ւ դու Յովսէփին հարսնացար:  
Ինչո՞ւ մարդը ֆեզ դարերով կ'օրիներգէ.  
Քե՛զ՝ իբրեւ սուրբ եւ մի խաչւած Աստծու մայր:

Եւ կամ՝ եթէ Սուրբ Հոգիեն յըղացար,  
Ինչո՞ւ չի գար եւ իմ մէջ ալ բընակիր:  
Ե՛ս ալ կոյս եմ, ծընիմ Յիսուս մը պայծառ,  
Ուրախանան, խընդան երկինք ու երկիր:

Գեղեցի՛կ եմ, մազե՛ր ունիմ մեղրի գոյն.  
Ո՞վ պիտ' կըթէ քաղցըր խաղողն աչքերուս:  
Ո՞վ կըրնա տալ գիրկ ու հանգիստ իմ հոգուն.  
Սէրէն զատ կա՞ տարբեր Աստուած, տարբեր լոյս:

Սէրը սըրտի, կեանի հունտ է, արեգա՞կ,  
Ով որ չունի, նա խոպան է, անքերըի.  
Նա մի վանի է՝ անուխտաւոր, անզանգակ:  
Ըսէ՛, ի՞նչպէս ապրիմ առանց համբայրի:

Ես ի՞նչ ընեմ կուրծքիս խաչը՝ ցուրտ ու մերկ.  
Հաւատքի տեղ յոյզ կա տակը, սըրտի ցօդ:  
Հաւատքն ի՞նչ է. — անվերջ ցընորք, կոյրի ձեռք,  
Մութ մի նոնի՝ հոգու խորքէն բարձրացող:

Ի՞նչ ընեմ սա ներմակ մոմերն ալ նիհար,  
Որ պատրոյգին բոցէ լեզւէն կը մաշին:  
Արձանիդ դէմ ես դարձեր եմ մի բուրվառ  
Ու կորսըւեր՝ մէջը խունի մըշուշին:

Ներէ՛, դու իմ սա՛ խօսքերուն մըտերիմ,  
Իմ աչքերուն, շըրթներուն որ կը ցանկան:  
Ներէ՛ ձեռքիս՝ որ քեզ նըման, ո՞վ քոյր իմ,  
Ե՞ուզէ բընել ձեռքը սիրո եւ մանկան...:

# ԱՇՈՒՆ

Խաւար՝  
Վեր, վար . . .

Կ'անձրեւէ ուժգին.  
Կը դողա, կուլա  
Իմ տան ապակին :

Հով :  
Տերեւի շըրշիւն.  
Եւ արդէն աշուն,  
Դուրսի կանքեղին  
Լոյսին պէս դեղին :

\* \* \*

Սիրո նաւակը մէկէն լըֆեցի.  
Դարձաւ՝ ալէկոծ եւ կախարդ մի յուշ.  
Գինով օրերու այդ փայտն արկածի,  
Որ շատ օրօրեց երազն իմ անուշ :

Փըշրեցա՞ւ արդեօֆ մի ժայռի դիմաց,  
Թէ՞ կը քափառի՝ մինակ ու քափուր.  
Կեանքի ծովին մէջ ես այնպէ՞ս յոգնած  
Մոռցեր եմ արդէն հին սէր ու համբոյր

# ՎԱՆԱՀՈՐ ՊԱՐԾ

Վառ-վարդավառ, ուխտի նամբան երկար ու ժար.  
Բակն էր լեցւեր մի բազմութիւն եւ գեռ կուգար.  
Ոտքը կուգար բարձրահայեաց Վանքի Սուրբին,  
Անկէ հայցել ցաւեր բուժող հոգու արփին:

\* \* \*

*Խենեակը* մեր գետնայարկ էր, հիմքը մի լեռ.  
Չորին նայող մէկ լուսամուտ միայն ունէր.  
Փսեար մը կար, կարծես լինէր փոշոտ կածան.  
Արռոներ՝ կազ, երբ նըստեցանք՝ տառապեցան:

Մազաղաթեա գըրքեր ունէր ծաղկագըրտած,  
Տըլյուր էին եւ հընամեա՝ որքան Աստուած.  
Որմին կային ոսկենամուկ կըտաւ սուրբեր,  
Ճիշդ ներս մըտնող վանականէն մի ժիչ տարբեր:

Ան խոկուն էր, կարծես սաղմոս կ'որոճար դեռ.  
Իր աջն առինք, որ խունկի գոյն ու հոտ ունէր:  
Գինի տըլինք, արիւնն Անոր բազմաչարչար,  
Դէմքին ժըպիս՝ խօսեցաւ կարն բաժականա:

A III  
3351



«Երանի՛ ձեզ՝ որ զահէլ է՛,  
Երազի մէջ դեռ կը քալէ՛,  
Արդէն մըտած՝ սիրո այգին.  
Օրհնեա՛լ լինի համը միրգին:

«Օրհնեա՛լ լինի՛ ե՛ւ դու՛ք, որդի՛ք,  
Որ ազատ է՛ եւ յոյզ ունի՛ք.  
Չեր սրտերը քող վառ մընան  
Աս հուրիբրան զինու նըման»:

Ու պարսկեցինի բաժակ ու փարչ կարկաչավագ,  
Դարձանի խսկոյն մենի խաղասան եւ յուզւած սազ:

Ինին ալ հարբած՝ նիշդ մեզ նըման երգեց, Խընդաց.  
Հոգու մեռեալ լընի մէջ մի քար էր նետւած.  
Յեսոն կարծես յիշեց դալար օրերն իրեն,  
Ելաւ քերեւ՝ ինչպէս ծուխը իր բուրվառէն:

«Օրհնեա՛լ որդի՛ք, այդ ձեր ձայնով սըրտիս դըպաֆ.  
Յարեաւ իմ մէջ բըռնի մեռած իին մի փափաֆ.  
Այսպէս մի խաղ ես չեմ լըսեր երկար տարի,  
Դեռ չեմ մոոցեր քէֆն ու վայելին աս աշխարհի»:

Անհողաքափ՝ ձեռքին կապոյտ մի քաշկինակ,  
Պար մ'ըսկըսաւ՝ հետն ալ մի երգ իր բըթի տակ։

«Անուշ մէզ է ծուխը խունկի,  
Որուն մէջ ես կորսընցուցի  
Աս իմ կեանքի օրերն ոսկի։

«Ծեր է, աղօտ՝ աչքը մոմի,  
Ասես դեղին վէրք է սըրտի,  
Այնպէս մի վէրք՝ միշտ կը ցաւի։

«Ա՛խ, երանի մոմը մարի,  
Մարած սէրբս նորէն վառի.  
Վառի, վառի երկար տարի…»։

\* \* \*

Մինչ ճայնը մեր զարնըւեցաւ ժար որմերուն  
Ու դուրս զընաց, ինչպէս ձեռքէ փախած թըռչուն,  
Դիւքեց, բերաւ առաջինը մըշակ մը կաղ,  
Որ կը սըրէր արեւի տակ բուր մի մանգաղ։

Ապա բերաւ զարմանազան ուխտաւորներ,  
Վանքի բոպիկ խաշնարածն ու տընտեսը նեռ.  
Ուկեր քերաւ եւ զառնուկներ՝ ներմակ, սիրուն,  
Խոտ կար դալար՝ անոնց մատղաշ կընդակներուն։

Ոմանք շըւար, խլոռվ էին՝ ինչպէս անտառ,  
Ու պոռացին՝ մի ժիշ ցասկոտ եւ անպատկառ .—

«Է՛յ, վարդապե՛տ, մեղա՛, մեղա՛,  
Զե՞ս ամբշնար դու քո կարգէն.  
Մօրուժդ անգամ, տե՞ս, կը խաղա,  
Շան տըղաքն ալ ի՞նչ լաւ կ'երգեն:

«Սա ի՞նչ պար է, խըմիչք՝ կարգին.  
Լզգո՞յշ, խաչըդ գետին չիյնա.  
Ով որ կախեց այդ քո կուրծքին,  
Ան ալ ժեզ պէս մի սատանա:

«Մենք ծափ զարնենք, դուն ալ խաղա՛,  
Ո՞վ ամբարիշտ, ո՞վ աներես.  
Այնպէս հարքած՝ ժիշ կը մընա  
Կին մը բըունես ու համբուրես:

«Որքան կ'ուզես, դարձի՛ր, խաղա՛,  
Վա՞յ աս վանիշին, որուն մեծն ես.  
Կարծես լինիս ջահել տըղա,  
Այդ դու որո՞ւ աշք-ունք կ'ընես»:

\* \* \*

Նա կանգ առաւ, սըրբեց նակտի ակօսը թաց,  
Նև անտարբեր, արհամարհու խօսեց յանկարծ...

«Ենչո՞ւ ծաղրել եւ մախատել մի վանական՝ կիսակործան։  
Իր խուցին մէջ երբ կը պարէ, կ'ուրախանա նիշդ ձեզ նըման։  
Աս աշխարհում ով պա՛ր չունի, մարմինն անոր մե՛զկ է, տըլսն'ր։  
Ով ուշ'ր չունի, թա միշտ չա՛ր է, գեղեցկին դէմ իր սիրտը կո՛յր։

«Ես ի՞նչ ըրի աս սեպ սարում, ձեզմէ հեռու հազար կանգուն։—  
Վառեցի լոկ՝ երկինք նայող, Տէրը փնտռող մոմն իմ հոգուն,  
Որուն համար ուրացա ես մարմին ու կին, հողը կեանցին,  
Մոմի նըման որքա՛ն մերկ է, որքա՛ն լուռ է աս իմ հոգին։

«Վանքը ո՛չ թէ քարի գըլխին՝ մեր սըրտերում պէտք է շինենք։  
Որ չը լինինք շիւղի համար իրարու դէմ դաժան ու նենգ։  
Հաս խունկը որ գըմբէրն ի վեր միշտ կ'ամպանա՛ ծոյլ ու անուշ,  
Փըրկանք մը չէ, այլ մեր գործած թիւր մեղքերը ծածկող մըշուշ։»

Ու բորբոքած, հուրով լեցուն՝ ինչպէս բուրվառ,  
Նարունակեց պարել, երգել աւելի վառ.—

«Լուսաւորիչ  
Հայրապետին  
Պատարագիչ  
Թռոն եմ մըրին:

«Անոր նըման  
Ես ալ ունիմ  
Սէր, խընկաման,  
Թայց կին չունիմ:

«Իմ սէրն յիմար,  
Կարծես ծեր է.  
Կարգիս համար  
Ծոմ կը պահէ:

«Կարգն ի՞նչ ընեմ,  
Ինձ կին տըւէմ.  
Սիրե՞մ, պագնե՞մ  
Գիշեր-ցերեկ:

«Երգեց մի կին  
Նոյնիսկ բորբոս  
Թըլկուրանցին  
Կաք-ողիկոս»:

\* \* \*

Այնժամ բերին մի հարս այրի, վըզին ոսկի.  
Տենչահասակ՝ կարծես լինէր նոնին վանքի.  
Աշերը հուր, յօները քուր՝ նիշդ քըռնակալ,  
Բայց եւ կախարդ՝ ինչպէս գարնան արեւագալ:

Բերին բըռնի ու խնդրեցին.— «Տիկի՞ն Նըւարդ,  
Պարէ՛, պարէ՛, վարդավառ է, տօն է զըւարը·  
Տէրն ընէ քո արեւն երկար, ուխտը կատար,  
Հոգուդ մատաղ, պարէ՛, դարձի՛ր դու անդադար»:

Որուն վըրա նոր մի փեսա՝ ձեռքին եինա,  
Քաշեց նախշուն լայն գօտիէն հին մի գուռնա.  
Քաշեց, փըչեց ու զիլ ձայնով կախարդական,  
Ով վըրդով էր՝ ուրախացուց մանկան նըսան:

Ու խուցն այսպէս դարձաւ արդէն մի հարսնետուն:  
Վանականի ուսին ցատկեց իր սեւ կատուն,  
Վախէն մեծցուց շեշտ աշքերուն դեղին ոսկին,  
Մէկէն թըռաւ, փախաւ մէջէն խըրախնանքին:

Մինչ հարսն առոյգ կը պարէր խօլ, օճագալար,  
Յուզումներէն կը բըռընկէր ու բոց կ'ըլլար.  
Սիրտը կ'այրէր անտուն, անկին վանականին,  
Որ այդ նապուկ խինդէն արբշիռ՝ կանչեց ուժգին.—

«Ե՞յ դու, տընտե՛ս, ո՞ւր ես, ո՞ւր ես.  
Երբ մուքն իջնէ՝ մոմ չըվառես.  
Աս գեղեցիկ, շողուն այրին  
Զահն է արդէն մեր տանարին:

«Աս ի՞նչ յայգ է, ի՞նչ կին տարրեր,—  
Սըրտիս վըրա կայքող թիքեռ.  
Ի՞նչ հասակ է՝ նուրբ ու քաշող,—  
Հոգուս մէջէն անցնող մի շող:

«Տընտե՛ս, տընտե՛ս, լո՛յսը գըրկես.  
Գիճի՛ քեր շուտ իմ կարասէս:  
Գիճի ու սէր անուշ լինին  
Աս խորոտիկ հարսի սըրտին:

«Իմ կարասը հին ու անգին,  
Զինջ մի լին է՝ ակը այգին.  
Մէջն արծաքէ քասըս մըխէ,  
Բե՛ր որ ձեռքէս՝ կուշտ մը խըմէ...»:

\* \* \*

Մինու վըրա բաղարջ ու միրգ, գինի բերին.  
Վարդապետը թասը դըրաւ հարսի բերնին:  
Կըզած մի մարդ, հոգուն մէջ ծեր՝ նախանձ ու ցաւ,  
Զարկաւ ձեռքին ու թասն ընկաւ, անձայն լացաւ:

Լըոեց զուռնան, լըոեց ծափի տարափն ուժգին,  
Դեռ ինքն իր դէմ կը քըրքշար լուսնու մի կին.  
Կոչնակն յանկարծ հընչեց երկա՛ր, կողկողաձա՛յն,  
Ու վանքն ամբողջ, ծառերն անգամ աղօք-ք դարձան:

\* \* \*

Գիշեր կըրկին, նիշդ նըման էր սեւ վեղարին.  
Ուխտաւորներն իրարու մօտ գըլուխ դըրին  
Լայն բակին մէջ, հասակին քով զանգակատան,  
Ու քընացան արքուն Սուրբի ներկայութեան:

\* \* \*

Մինչ դուրսը լուռ դեռ կ'որոնար հօտն անխըռով.  
Երկինքն էր զով՝ աստղերու ջինջ ողկոյզներով.  
Միայնութիւն, անդորրութիւն վանքին, սարին,  
Զորն ալ վարը՝ մի դիւթական խորհուրդ խորին:

Այդ ուշ ժամին՝ լուսինն ուրախ տըխրեց մի պահ,  
Մութը դարձաւ աւելի կոյր ու գաղտնապահ:  
Ու լըսեցինք մբմունջ մը խոր, պաղատագին՝  
Դուրսէն կուզար, լուսամուտէն՝ մեր սենեակին:

— «Տա՛ր ինձ հեռուն, աչքերուդ հետ՝ կրակի գոյն, Ու քոցն անոնց բափէ վըրան իմ ցուրտ հոգուն. Տա՛ր որ ապրիմ, մեռնիս ներքեւն աս յօնքերուդ, Փոխան վաճի կամաբներուն տըխուր ու մուր:

«Ես ժեզ համար կ'ուզեմ լինիլ մի սերմնացան կամ որմնադիր եւ կամ աշուղ գեղեցկաձայն, լինիլ հօտաղ՝ ժան ծոյլ, ամուլ մի ժամարար Եւ պըղտորել երակներուս առուն վարար:

«Զեռքերըս որ կողքն են դարձեր Յայսմաւուրքին Նոր կը հըպին կընոջ մարմնի կախարդագին. Շրբունքներըս դեռ նոր կ'ըմպեն այսպէս բերան,— Ասես հուր է, նայթած նուռ է մեղրածորան»:

\* \* \*

«Ես այրին եմ մի մեծատան, Պարլսպապատ ծեր ոստանի. Ունիմ հանդեր ու մըրգաստան, Քովէն Տիգրիս գետը կ'անցնի:

«Ունիմ ե՛ւ յոյզ, աւելի խոր Եւ լալագին՝ ժան գետը հին. Ճի՛շդ նըման է իմ վաճահօր Համբոյրէ զուրկ մինակ սըրտին:

«Դուն ինձ համար՝ ուխտըս կատար .  
Թո՞ղ քե՞զ լինի՝ ինչ որ ունիմ .  
Կեանիդ ուղին դու նոր գըտար ,  
Ես քո գըտնող սիրոյն մեռնիմ . . .» :

\* \* \*

Մի գըմբէր կար բարձրահայեաց , խորհրդաւոր ,  
Դարերն անոր եղեր էին միշտ ուխտաւոր .  
Կը նայէր վար՝ նամբուն բարակ , օճագալար ,  
Փախչողներուն շեշտ կը նայէր , խիմդէն կուլար :

Փախչողներուն՝ Վանականին ու Այրիին ,  
Որ խունկ ու մոմ իրենց ետին ձըգեր էին .  
Ու կ'երթային կեանի բաղցըր պըտղաւորման ,  
Արա՞գ , ուրա՞խ՝ այգի մըտնող մանկան նըման :



ՀԱՐ ԵՐԿՐՈՌԴ

ՄՏԵՐՄԱԿԱՆ



## ԱՐԾԱԹԻ ԱՂՈԹՔ

«Կը յիշե՞ս, ո՞վ Տէր, որ ահեղօրէն,  
Դու եկար ու զիս  
Դուրս վըտարեցիք քո հօր տանարէն...

«Մարդիկ ծաղբեցին ու մեղցուցին քեզ,  
Որ հո՞ն մընամ ես...

«Ելյն օրէն ի վեր՝  
Խճամով կը շինեն քո խաչն ու անդրին,  
Կ'ընեն վանառի շահաւետ իրեր,  
Եւ մի՛շտ զօրավիզ հրզօրի սուրին...

«Գիտե՞ս, ինձ համար  
Քանի սերունդներ ըրեր են գերի  
Եւ կապարահար...

«Երկիրն են ըրեր խաչ ու գողգորա  
Քո սէրը չըկա՝ տըկարին գըրա...

«Եւ ամէն անոնք որ քեզ կ'ակօրեն կամ կը գանգատին,  
Չը՝ հաւտաս. սո՛ւտ են.  
Երէ զաս՝ նորէն գեղարդ կը մըլսեն քո բարի սըրտին...

«Քահանայապետն անգամ ծեր ու նեռ,  
Առանց արծարի տանար չի մըտներ...

«Բեհեզ է հագեր, դարձեր քազակիր,  
Մինչդեռ դու անտուն ու բոպիկ էիր...

«Տէ՛ր, ներէ՛ ինծի,  
Որ քեզ զիս պաշտող  
Մարդուն մատնեցի...»

## ՕՐԵՐՈՒ ԹԱՓՈՐԸ

Օրե՛ր անհուն , օրե՛ր պէս-պէս ,  
Որ անդադար եւ անգանգատ ,  
Կուգաֆ , կ'անցնիֆ միշտ առջեւէս  
Ու կը լիթիֆ անուշ հէֆեաք :

Կ'անցնիֆ՝ ամպերն աչքեր ըրած ,  
Աչքեր , պըղտոր , այնպէ՞ս տըխուր ,  
Որ կը յուզուին . կ'իջնէ յանկարծ՝  
Ճիւղ-ճիւղ անձրեւ , լաց ընդհանուր :

Կ'անցնիֆ՝ պայծառ , բարձրահասակ ,  
Իբրեւ քափօր , ուրախուրիւն ,  
Զեր գըլխին վառ լոյսէ պըսակ  
Զեր գիրկը լի միրգեր ժըպտուն :

Կ'անցնիֆ , կ'երքաք դուք սուլելէն ,  
Ե՛ւ կիսամերկ , ե՛ւ դողահար .  
Ժամերն արագ ձեզ կը հըրեն՝  
Աշնան դեղին բըլուրէն վար :

Կ'անցնիֆ՝ ծանըր եւ անարիւն .  
Ենթացած էֆ , գետին կ'իյնաֆ .  
Ու կը փըռէֆ իմ ոտքերուն  
Զեր մարմինը՝ ցուրտ ու ներմակ :

## ՔԱՂԱՔ

Կարծես քէ իմ ոտքերուն տակ գիւղացի՝  
Թաւշականաչ մեր հանդերը չեն եղեր,  
Այլ քարածեփ սա մայքերը փողոցի,  
Վերելակը՝ որ կը սողա շէնքէ վեր :

Կարծես քէ ես մարդը մինակ չեմ տեսեր,  
Այլ ըշտապող, արկածալից բազմութիւն.  
Գետնին վըրա, գետնին ներքեւ անիւմեր,  
Քաղաքն ամբողջ՝ ծռվի նըման՝ միշտ արքուն :

Եւ չեմ տեսեր տնակը հին ու խոնարհ,  
Այլ բոցաներկ աշտարակներ մարմարեա,  
Որ կը վառին, ծուլս ու մոխիր չեն դառնար.  
Իսկ շինողը որմերուն տակ կը մուրա...:

## ԱՅՏԵԼՈՒ

Թըլուրին վըրա՝ սենեակ մը հին տուն,  
Դուռը կիսաբաց.  
Կարծես անհամբեր կը սպասէ մէկուն....:

Ու ներս կը մըտնեմ: Շիրմի պէս լուռ է:  
Կը սկըսիմ խոկալ.  
Թընակիչ չունի՝ ինձ դիմաւորէ,  
Լինի հիւրընկալ....

Հետքը կա միայն՝  
Ծերի մ'անկենդան:  
Իր նըկարն ահա.  
Բայց ո՞ւր է արդեօֆ  
Մարմինը հիմա:

Նա կը նայի ինձ ու կարծես կ'ըսէ...  
«Դո՞ւ ալ կը դառնաս  
Մի որմի վըրա ըստւեր ու երազ»....

Աքոռներ տըկար եւ աղաչաւոր,  
Ուրախ են կարծես՝  
Իմ ոտնաձայնէս:  
Հի՛ւր կ'ըլլամ մէկուն, ամենուն անտէր,  
Եւ կը մըտածեմ,  
Թէ վերջին անգամ հոս ո՞վ էր նըստեր....

Եւ կաղ դաշնամուր՝  
Ոսկորը տըխուր .  
Մատներուս ներքեւ իսկոյն կը հեծէ ,  
Այնպէս զարմացած .  
Կը յիշէ գուցէ  
Մի ուրիշ երգի մատները մեռած . . .

Քարէ խընկաման ,  
Դեռ մէջն է լըման՝  
Մոխիրը խունկի ,—  
Աճիւնն աղօքի . . .

Կօշիկներ յոգնած եւ մի ցուպ տըրտում՝  
Անյայտ ոտքերու ,  
Իբրևու յիշատակ ,— կենսագրութիւն . . .

Եւ գորշ վառարան՝  
Փայտերը վըրան .  
Պառկած գիրկ զըրկի ,  
Կ'երագեն լուցկի . . .

Զեմ գիտեր , ինչո՞ւ իմ մէջ կը ծընի  
Մի իղձ ամայի ,—  
Կուզեմ հոս մընալ  
Եւ այս խըրճիթին քընակիչ դառնալ .—  
Քաղաք ու անիւ չըյիշե՛լ , մոռնա՛լ ,  
Մա՛րդն իսկ ուրանալ :

## Ա Ռ Ո Ւ

Առո՞ւ վընիտ ու պաղպաջուն,  
Նըմա՞ն ես իմ մանուկ երգին.  
Ալեակները՝ մի խումբ քըռչուն.  
Կը նըռւողեն կախարդագին . . .

Կը նըռւողեն, կ'անցնին կ'երքան.  
Մինչ ուրիշներ կը հաւաքւին.  
Հոգիս՝ կարօ՞ւ ուրախութեան,  
Կ'իյնա մէջը քո հըրնւանիփին . . .

Գիտե՞ս, մի օր, նի՛շդ քեզ նըման,  
Բաժնըւցա ե՞ս ալ ակես.  
Դարձա անտուն, քափառական :  
Ես լըռեր եմ, իսկ դաւ կ'երգես . . . :

## ՀՈԼՈՎՈՒՄ

Ներկան՝ մակերեսը ապագային.  
Աչքերն ապառաժի կը հանդիպին.  
Տեսնել անհընար է, լոկ կ'երազեն,  
Բաներ որ պիտի գան անյայտ ՆԵՐՍԻՆ:

Ներկան՝ շօշափելի կէսը սերմի,  
Զեւին, գոյացութեան մէջ կ'ընկըզմի.  
Խոսի շեղք մը պըզտիկ, սիրտ մը լալէն,  
Յանկարծ լոյսի պէս դուրս կը ժամանեն:

Բոյսը կ'անի՛ վըրան հողին ճաղատ,  
Մարդը կը շինէ իր բաժինը՝ պատ.  
Բարձը՛ հազար անգամն իր հասակին,  
Բայց միշտ վար կը քաշէ մի բան հոգին:

Կ'ընկնին՝ արցունիքի պէս կ'անհետանան,  
Ծանօթ՝ գերեզմանի բարով միայն.  
Այսպէս, կ'երբան փրտիլ ու միանալ  
ՆԵՐՍԻՆ՝ բացակայող կեանին դարձեալ . . . :

## ՆԱՄԱԿ

«Թըռչո՛ւն եղիք՝ ճիւնափետուր,  
Դո՛ւ, տընազո՛ւրկ պանդուխտ որդիս.  
Արեւին հետ թըռի՛ր, եկո՛ւր՝  
Ճամբուդ վըրա լացող սըրտիս» :

Մայրըս այրի՝ կարօտագին,  
Այսպէս գըրեց վերջին անգամ.  
Նա կը սպասէր որ իր գըրկին  
այգեկութէն առաջ դառնամ :

Նա յիշեցուց զրիորը հին,  
Երանաւէտ մեր սարքինան.  
Իմ մազրլցած խընձորենին  
Ու ծիրանին մեղրածորան :

Նա յիշեցուց եւ դեռ ինչե՛ր .—  
Հասակն ազւոր աղջիկներուն.  
Անոնց ձայնով ինձ կը կանչէր.  
Մեր սեմին հին, իր աչքերուն :

Մի օր ինքն ալ դարձաւ ճամբորդ՝  
Անապատի, կոտորածի .  
Ես՝ աս կեանին մէջ խորտութորդ  
Նամակն անգամ կորսընցուցի :

## ՔՈՅՌԱ

Մեր տան դիմաց եւ արեւին՝  
Մի աղբիւր կար մըշտակարկաչ.  
Կար մի ջըրւոր ծաղկամարմին՝  
Մէկը երգ էր, միւսը՝ կակաչ :

Այդ իմ քոյրը ո՞ւր է այս օր,  
Նա ալ գընաց որբ, անկայան.  
Գընաց, եղաւ փըսոր-փըսոր՝  
Իր գեղեցիկ կուժին նըման :

## ԿԱՐՕՏ

Երբեմն, այնպէս, ձեր մասին կը մտածեմ տըխրագին,  
Ո՞վ եղբայրներ հեռաւոր, քայց իմ հոգուն այնքա՞ն մօտ:  
Կը զըծեմ ձեզ, կը բռնիսմ քոլոր ուժովն իմ մըտքին.  
Երբեմն, այնպէս, կ'ըլլամ ձեր ըստւերներուն իսկ կարօտ:

Կը մըտածեմ քէ՝ կ'ապրիք կամ անշիրիմ մեռեր էք.  
Դո՛ւֆ՝ որ մեծցաք ինձի հետ, տունկի նըման արեգդէմ,  
Դո՛ւֆ՝ որ քերիք մեր գիւղի աղջիկներուն սէր ու երգ:  
Երբեմն, կարծես, ձեր ետեւ ըշտապ-ըշտապ կը քակեմ:

Խօսիլ կ'ուզեմ եւ խնդրել որ ներէք դուք, քէեւ ուշ.  
Աս իմ լեզւին այնքան սուր, այնքան վիճող, կըուազան,  
Որ քերեւըս դարձեր է ձեր սըրտերը տանջող փուշ:

Պատմել ճամբաս՝ մեքենա, հոգիս՝ տըխուր ու տարքեր.  
Հաւատացէ՛ք, վըշտերըս մողցեր եմ ես ու կուլամ  
Զեզի համար, որ ինձմէ, գիտեմ, շա՛տ էք տառապեր:

## ԹԱԽԻԾ

Դուրս կը նայիմ պատուհանես՝  
Դըրացի մի ծըլխնելոյզի,  
Ու ծուխին ոք կը մագրեցի :

Կը ցըրւի ան ամենուրեք.  
Օրերուս պէս՝ ետ չի դառնար  
Իր ըսկըսած սեղին երբեք

Եւ ակամա կը մըտածեմ՝  
Գերեզմանի քարի մասին,  
Որ հասակն է ծըլխնելոյզին :

## ՊԱՏՐԱՆՔ

Երբ երկինք նայիմ  
Այնպէս կը զգամ թէ՝  
Աշխարհը ձոր է .

Եւ աս ձորին մէջ  
Ամէն կողմ սկիզբ , ամէն կողմ վախնան՝  
Իսկ չտեսածըս անուշ , անվերջ ձայն  
Որ ինձ կը կանչէ .

Այն օրէն ի վեր  
Որ իբրև սկիզբ ,  
Չորին մէջ եկա ,  
Քալել սորվեցա :

Ես մերք ճանարացած աս ձորէն անծայր ,  
Կը մազրլցիմ լուռ , բարձրաբերձ մի սար :

Ինձ հետ են նորէն  
Ծովը եւ հովը , ծառն ու ծաղիկը ,  
Եւ թըռչունն անգամ որ կ'անցնի վերէն . . . .

## ՔԱՅՔԱՅՈՒՄ

Դառնամ հիմա, իմ օրեր, խաղաղութի՛ւն ըսեմ ձեզ.  
Դուք որ մեռաք ամէն օր՝ աշխարհ գալէս ըսկըսեալ,  
Ու կը մեռնիք տակաւին.— անիւնը ձեր դէզ առ դէզ  
Մըտքիս վըրա կը մընա՝ իբրեւ երազ ու անցեալ:

Դառնամ, արցունիք քափեմ ես՝ գերեզմանին վըրա ձեր.  
Դո՞ւք մանաւանդ, որ ինկաք դեռ ծաղկատի, հերարձակ.  
Դո՞ւք որ իմ սէրն երգեցիք, մարդոց համար լոյս իդձեր,  
Դո՞ւք որ հացի կըռւին մէջ քուք ու վէրքեր ըստացաք:

Դառնամ անուշ յուշերով, դառնամ հիմա իմ ետեւ  
Ու ըսեմ ձեզ ի՞նչ մընաց.— օրեր միայն համբըւած.  
Որոնք պիտ' գան մեռնելու իմ աշնան մէջ կարնատեւ  
Եւ քերեւըս լինելու վերջին պատկեր, արարւած:

Դառնամ հիմա, դառնամ ես, խաղաղութի՛ւն ըսեմ ձեզ...:

## ՅՈՅՈ

— Սա փայտերը, պողպատները  
ինչո՞ւ այսպէս  
Դու իբարու ժիր կը գամես:

= Նաւ կը շինեմ...

— Ծովի՞ն նայէ, ծովի՞ն անձիք. միշտ կը շարժի  
Ու կը փըշրէ նակատն անգամ ապառաժի:  
Նայէ՝ սա քո բարակ գամին եւ ատաղճին,—  
Կըբնա՞ն յաղթել ալիքներուն ահեղածին:

= Ալիքները պիտի փըլին, հըպատակին  
Մարդու մըտքին ու բաղճանքին.  
Եւ իմ նաւը պիտի նեղքէ ջուր ու մըշուշ,  
Ափ պիտ' հասնի. ի՞նչ փոյք քէ ուշ...

## ԲԱԺԱՆՈՒՄ

Շոգին ամբարուած՝ ժիր կը բառաչէ.  
Քարափը՝ կարծես սարսափած՝ մէկէն  
Թո՛ղ կուտա ձեռքէն  
Պարանը նաւուն, ոտքերն ամէնուն:

Եւ ծովին ներմակ ուսերուն վըրա,  
Նաւն ընկեր, կ'երթա.  
Մինչ ես՝ հեռացող մի ձեռքի փոխան,  
Թաշկինակըս քաց  
Բըռներ եմ, մեռած տատրակի նըման:

## Ի ԽՈՐՈՅ ՍԸՐՏԻ...

Այս հողէն վեր

Քո տաճարը կը փընտռեմ ու չեմ գըտներ :  
Անոր նամբան իմ հոգուն մէջ է, կ'ըսեն,  
Շինւած՝ մըստի եւ աղօք-ֆի հին թոյսէն :

Բայց, Տէ՛ր,  
Իմ հոգին ալ  
Չեմ գըտած դեռ...

Եւ անծանօք եմ տաճարի, լոյսի .  
Լեզուս չի գիտեր՝ ի՞նչպէս պիտ' խօսի  
Գեղի...

Հո՛ղ եմ,  
Մա՛րդ եմ .  
Ե՛ս ալ սիրու ունիմ, իդաեր քիւրաւոր .  
Կըրնան ընել ինձ արդար, մեղաւոր :

Բայց, Տէ՛ր,  
Երբ սիրել գիտեմ,  
Ինչո՞ւ աղօք-եմ...

## ԾԱՌՆ ԻՄ ԿԵԱՆՔԻ

Կը իորհիմ՝ ֆեզ գըրկեցի, մազըլցեցա նոյնիսկ մերկ,  
Այս օրէն որ դու քուսար, խանձարուրիս մէջ խռարի.  
Մերք սահեցա ոստերէդ եւ ստացա ցաւ ու վէրք՝  
Մայրըս գըրած բըռնեց զիս, որ չը վախճամ, չիշնամ վար:

Որքան բըռնեց, զօրացա եւ զօրացաւ ինձմով ինք.  
Տըկարուրիւն ու կասկած առաւ անփորձ հոգիէս.  
Ու անումիդ համար նա եղաւ տաժանիք երջանիկ.  
Որ օր մը դու գըրկին մէջ կարմիր խթնառ մը ձրգես:

Յետք ե՞ս ալ քըրտինքով զըրեցի ֆեզ օրն ու բուն,  
Հասակ առիր սիրազեղ, աչքըս նըստաւ շուքիդ տակ.  
Եկան ամառ ու աշուն՝ միրգ չը տըւիր ինծի դուն,  
Որ սըրտի՞ս մէջ պահէի՝ որպէս ծըպիտ ու վաստակ:

Կուգա ձըմեռ. կը լինիմ՝ ֆեզ բըռնելու անկարող,  
Ու կատարէդ ես կ'իյնամ՝ կոտրած նիւղի մը նըման:  
Ի՞նչ կը մընա, բայց, ետիս,— գէք իմ երգը մընա բող,  
Իրբեւ ինձմէ տըրտած բերք եւ շառաւիդ իմ անւան...:

## ԱՆՁՆԱՍՊԱՆ ՄԱՅՐՍ

Մի գետ կա ծեր , որ կ'անցնի Շոփաց դաշտէն բարերեր ,  
Վըրան մանուկ յուշերուս ոսկի կամուրջն եմ կապեր .  
Եփրատն է ան , մի՛շտ վարար , օձի նըման զալարուն ,  
Որուն ակը աչքն է զինջ՝ մեր սուրբ հողին , պապերուն :

Շատ եմ վազեր ափն ի վար , նետեր իր մէջ միրգ ու քար ,  
Եւ կամ դիտեր՝ կարաւանն ալիքներուն խելազար .  
Դիտեր՝ Մաստառ լեռը սէգ .— Աստծու հասակն այդ վըսեմ ,  
Վազող ջուրերն ուսերէն՝ կարծես հիմա կը լըսեմ :

\* \* \*

Սա Ապրիլեան գիշերին նորէ՞ն տըխուր եմ , մա՛յր իմ ,  
Ու գիշերի նըման խոր ես քո մասին կը խորհիմ .  
Գետի մասին՝ որ խարխուլ մի նաւակով անցա ես .  
Ճամբուս վըրա պանդուխտի՝ ան քո արցունքն էր կարծես :

Կը խորհիմ որ իր ափին չարչարեցին քեզ անվերջ .  
Զը դիմացար ու մէկէն անհետացար անոր մէջ .  
Անհետացաւ ե՛ւ քեզ հետ մի խանճարուր լալազին  
Որ հէգ քոյրըս դըրած էր մանկակարօս քո գըրկին :

\* \* \*

Վըստահեցաւ իր որդին քո խընդրանքին ու լացին ,  
Երբ մարդիկ գիծ , գերեվար ձեզ մըտրակով բաժնեցին .  
Սիրտըդ ըրիր օրօրոց , լիքն ի բերան կար ու գուրք ,  
Ու քալեցիր աչք աչքի՝ անորն արեւ , քուկըդ մուրք :

Քալեցիր խոնջ , մինչեւ որ ալիքներուն մէջ պըդտոր  
Բաժնըւեցաք ե՛ւ դուք ալ՝ տարագըրուած մայր ու քռու :  
Բայց քէ ի՞նչպէս գործեցիր մեղքն այդ անծայր , անըսպան ,  
Դու որ բարի էիր , Մայր , մըրջիւնին իսկ չըդըպար :

Լոյս չը տըւա՞ւ իր հոգին մէկէն մըրնած քո խըզնին ,  
Խընայէիր գէք անոր՝ զաւկիդ պըտղին առաջին .  
Խընայէիր , քող մեծնար՝ անապատին մէջ խոպան ,  
Մի՛այն մեծնար ու գուցէ մի օր գըտնէր իմ նամքան :

Բայց այդ եղաւ անիընար . Եւ ահաւոր մահէն ձեր  
Հին օրերուս գետն հիմա յոյզ ու արցունիք է դարձեր .  
Ու չի ցամքիր , մի՛շտ կ'անցնի տըխուր ձորէն իմ սըրտի ,  
Ամէն տարի , այս օրը , նա կը շատնա , կը յորդի . . . :



## ԼԱՐ ԵՐՐՈՐԴ

ՓԵՄՔ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ



## ՀԱՅ ԼԵԶԻՒՆ

Կը սիրեմ քեզ յոյժ, իմ լեզո՞ւ անուշ,  
Դու լոյս հընաւանդ, մի գանձ քանկագին.  
Դարեր նեղքեցիր, բամի ու մըշուշ,  
Եւ եկար գըտար ինձ մօրըս գըրկին:

Կը սիրեմ քեզ յար. ու ծայրէ ի ծայր  
Կը յիշեմ հիմա գիրքը ծաղկոցին.  
Բառերն աղամանդ՝ աստղի պէս պայծառ,  
Որ մըտքիս դըպան ու լեզուս բացին:

Ապա կը յիշեմ երգն ազատութեան՝  
Սարվեցուցիր ինձ դու առանց վախի.  
Ի՞նչ փոյք քէ տանջեց զիս բանտի շըդքան՝  
Վըրան ժանգ կապեց մօրս արցունքն աղի:

Մի օր քողուցի հէզ մայրս ու այգին,  
Երկութն ալ դեղնած, դարձիս քերհաւատ.  
Երկիրը գացի ոսկուն ու մեղքին՝  
Չը կըրցի ճրգել հոն հիմ ու արմատ:

Եւ ուր որ գացի՝ դէմքս ելար դուն.  
Քո ամէն բառէն կարծես կը բուրէր  
Իմ տընակը հին ու հացը ժըպտուն,  
Իմ մանկութիւնը, որ եղաւ աւեր:

Գացի , սըրտիս մէջ պոկտներ քազում , —  
Գուսանները մեր լալկան կամ արի ,  
Որոնք երգեր են հիւանդ մի յուզում  
Կամ զարնող բազո՞ւկ արնոտ պայֆարի :

Գացի , ձայնիս մէջ մի խաղ շինական՝  
Առած գութանէն , հունձքէն անըսպառ ,  
Խընձոր այտերէն Հայոց աղջըկան .  
Քո խաղը սէր է , ե՞ւ գինի , ե՞ւ պար :

Կը սիրեմ քեզ խոր . — Քե՞զ , թա՞նն իմ հըզօր ,  
Կը տանիմ ինձ հետ ես ո՞ւր ալ երթամ .  
Քո քափառական մէկ լարն եմ այսօր ,  
Իմ լեզո՞ւ քաղցըր , իմ լեզո՞ւ փարթամ :

Կը տանիմ , կուտամ գանձերըդ անգին  
Մանուկներո՞ւդ վառ՝ որ կան ու պիտ՝ գան .  
Պոկտը կ'ըլլամ նայիրի կեանքին , —  
Երկրի՞ն իմ ազատ , լոյսի՞ն յաղթական . . . :

## «ՅԱՅԳԱԼՈՅՍ»ԻՆ

(Ռ. ԶԱՐԴԱՐԵԱՆԻ)

Տարիներ վերջ, տարիներ, սա ի՞նչ անուշ երեկո,—  
Դու՝ գըրքերուս մէջ օտար, յանկարծ աչքիս կը փըթիս:  
Կարծես երէկ քողուցի ծննդավայրն իմ եւ քո,  
Առնելով քեզ, պահելով դարակիս մէջ ու սըրտիս:

Ամէն տողըդ սիրելի՝ ինձ ետ տանող վառ ուղի—  
Մըտքով ըշտապ կը ժալեմ, ըգմայլանիքս չեմ յոգնիր.  
Կարծես արդէն կ'երեւին ծուլն ու բարտին մեր գիւղի,  
Աւա՛ղ, չըկան ես ու դու մընացորդ ենք, տարագիր:

Ու կը ժալեմ, կը վագեմ յուշերուս մէջ ցաւագին,  
Դէմըս կ'ելլէ նա տըխուր. ես իր մասին կ'ուզեմ լուր:  
Կ'ըսեմ անունն իմ գիւղին, ինք հիւր կ'ըլլար գինիին.  
Կ'ըսեմ՝ նորէն Գիրը Մեր կը սերմանի ամէնուր:

Կ'անցնի ինչպէս մի երա՛զ, մի լոյս՝ արագ ու անհաս.  
Մինչ ծաղկաւէտ քո բառերն արտասուլէս կը քըրջին:  
Ու կը խորհիմ, ո՛վ մատեան, մի օր անտէր պիտ' մընաս.—  
Լեզուս չունի շառաւիզ, իմ տան բեկորն եմ վերջին:

## ՔԵՐԹՈՂԴ ՄԵԾ

Ես ունեի ժառանգ մ'անգին՝ մըտքիդ ոսկին.  
Մի նամակ էր, որ բաժանման մըշուշ ժամուն՝  
Մոոցա իմ մօր արցունքին մէջ եւ տընակին :

Որուն համար մերք լալու չափ կը տըխրիմ ես.  
Բայց սըրտիս մէջ իր սերմանած խօսքերն անհուն  
Դեռ կը ծըլին՝ հայրենական ցորենին պէս :

Գիրըդ բարի, դըրկած էիր Բըրգնիկ գիւղէն.  
Այնպէս շէն էր՝ միրգի կողով կարծես լինէր.  
Ես կարդացի՝ թըռչող լեզով անյազօրէն:  
Այն օրերուն իմ առաջին երգն էր ծըներ :

Անոր փոխան ունիմ հիմա երկու մատեան .—  
«Ճեղին Սիրտը» եւ «Ճերանոս Երգեր»—ըդ մեծ  
Վըրան կուլան քո ահաւոր խաչելութեան  
Եւ իմ մըտքին, որ քընարիդ աշակերտեց . . . :

## ՇԻԹ ՄԸ ԱՐՑՈՒՆՔ

ՎԱՐԱՆԴԵԱՆԻ ՅԻշատակին՝  
Յաւէո գալա՞ր, յաւէո անգի՞ն:

Միշտ վառեցաւ, ըսպառեցաւ լոյս մը մըտքի,  
Հայրենական տաճարէն դուրս, ուղիկորոյս.  
Մուրը իջաւ, փակեց ամէն դուռ ու հոգի.  
Դագաղ մ'անցաւ՝ հեռու նամքէն խորհուրդներուս:

Դագաղն անցաւ, վըրան վարդե՞ր, բի՞ւր արցունքներ,  
Բայց ո՞ւր զընաց, կախարդական ո՞ր լուռ կէտին.  
Այդ հողն օտար ըզգա՞ց արդեօֆ որ ներս կ'առնէր  
Դաղափարի մե՛ծ ու հըպա՞րս վըտարանդին:

Սո՞ւրբ է հողը, ամէն կեանիք այդ ապագան,  
Որուն ներքեւ այժըմ պայծառ մեռել մը կա.  
Ես՝ իր մըտքի որդին տըրտում, թափառական,  
Այդ հողն ըլլար, ծունկի գայի անոր վըրա....:

# ԿՈՄԻՏԱՍԻՆ

(ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՈՂՋՈՑՆ)

Դու քարի՛ եկար,  
Տըխուր օրերու քանկագի՛ն նըկար :

Սա ի՞նչ նակատ է .—  
Ճի՛շդ մազաղաք է :

Սա ի՞նչ աչքեր են՝ որ ա՛լ չեն նայիր .—  
Ճի՛շդ խունկի մոխիր :

Օր մ'անոնք տեսան տանջանքը մարդուն, ցուրտ քամին մահւան,  
Ու լացին, տըւին քո վառ ուղեղին մի վերք անդարման :

Ի՞նչ մատներ քօշնած՝ որ կուրծքիդ ընկեր, ընդմիշտ կը հանգչին,  
Ո՞ր դաշնամուրին վըրա ձրգեցին քո երգը վերջին :

Ի՞նչ ոտքեր վըտիտ՝ կը դառնան օտար ուղիէն երկար,  
Ճոն կոխկըռտելով տատասկ ու կայծքար :

Դու քարի՛ եկար, վարդապե՛տ ձայնի, պատմութեան մատնի.  
Քո մեռած սըրտին քո՛ղ քերեւ լինի,  
Թո՞ղ ծաղիկ լինի՝ ազատ ու ուրախ հողը հայրենի :

Ճի՛մա, վարդապե՛տ,  
Կը զգա՞ս մեր աչքին անձրեւն անհամբեր՝ որ լուռ կը քորա  
Սա քո տանջըւած ուղեղին վըրա :

Յեսոս կը լըսե՞ս նի՛շդ մի քիչ անդին՝  
Ծանօթ ձայները մեր կեանին սըրտին .—

Մետափս առաւօտ, սարեր վեհափառ,  
Արբ-ընցող դըռներ, աֆլորի ծափեր,  
Մէկէն դուրս վազող զըւարք մի բարբառ.  
Մի օր քն լեզուն անով էր արքեր:

Ճի՛շդ մի քիչ անդին՝ ջուրեր կարկաչուն,  
Հովիտ գովարար, սըրինգ ու ոչխար,  
Եւ ծառ գոյնըզգոյն, նըռուղուն թըռչուն,  
Աղջրկան խընդու՛ք վընիտ ու երկար:

Ճի՛շդ մի քիչ անդին՝ եզներ հաստիրան,  
Գարնան վարուցան, ակօսներ ծըփուն.  
Եւ յետո յորդող ոսկի լինն ամրան,  
Մահիկ մանգաղներ՝ հընձող օրն ի բուն:

Ճի՛շդ մի քիչ անդին՝ հըրավառ բաժակ,  
Տաղաւար ու պար եւ թըմբուկ ուժգին:  
Այս թոլորը հին ու բազմատեսակ.  
Որ լարերն եղան, քն անուշ երգին:

Դու բարի՛ եկար, վարդապե՛տ երգի Հայոց Աշխարհի:

# ՆԵՐԲՈՂԱԿԱՆ

Վ. Թէքէնանին

Հիմա որ ես մըտեր եմ պուրակիդ մէջ գոյնզգոյն  
 Ու կը նայիմ եըմայւած, որպէս բուրող տաճարի,  
 Կը զգուշանամ չըդըպիլ ծաղիկներուդ ո'չ մէկուն,  
 Որովհեսեւ լոյսի պէս անոնք կոյս են ու բարի:

Բայց աչքերըս՝ անհանգիստ, թիթեռներ են խօլավար.—  
 Սա ի՞նչ շուշան՝ երեշտակ, սա ի՞նչ մեխակ, մանուշակ:  
 Ո՞ւրկէ գըտար հունտերը այսքան ազնի՛ւ, այսքան վա՛ռ.  
 Պարտէզիդ մէջ ափ մը հող չես թողուցեր անմըշակ:

Սա ի՞նչ մարմանդ, զինջ ջուրեր՝ որ կը վազեն խընդագին,  
 Եւ ի՞նչ ծառեր, թարմ միրգեր, հակած մինչեւ իմ նակտիս.  
 Դարձար մըշակ հոգատար, ինչպէս մի հայր իր զաւկին,  
 Որ՝ օր մը գոհ եւ ուրախ, անոնց շուֆին տակ նըստիս:

Այժմ արդէն աւարտած՝ ամէնն ըրած կատարեալ,  
 Դու լալու չափ յոգներ ես, բայց երջանիկ՝ անոնցմով.  
 Անոր համար կը լինիս անցորդներու հիւրընկալ  
 Ու կ'ուզես որ անպըտուդ չըմընա ո'չ մէկ կողով:

## ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Մեր պուրակին կանուխ ժամին,  
Մանուկ մ'անցաւ երազային.  
Սըրինգ ուներ իր շըրքներուն,  
Իր շըրքները՝ վէրք ու արիւն:

Անցաւ, գընաց անվերադարձ,  
Պուրակին մէջ երգը մընաց.  
Երգը զուլալ, զուրի նըման  
Սըրտին նըման՝ յաւէտ լալկան . . . :

## ԱՇՈՒՆ ԶԻՒԱՆԻ

Գոց է նամբան, քայց երանի՝ գաս դու, Զի՞ւան.  
Տուն գաս նորէն, միայն թէ դու պարապ չը գաս,  
Մեր վառ հոգուն ու մեր երկրին մէջ աննըման  
Մեծարանին նոր օր մը կա եւ մի պակաս:

Քո քեամանչան հոդ չը մոռնաս, առնես ու գաս.  
Լո՛ւռ ալ չը գաս. գաս երգելէն ուրախալիր.  
Դու մի երազ՝ աս սերունդի սըրտին մէջ կաս.  
Առանց լարի, աշուղ ձայնի, տօն չի լինիր:

Քէփ չի լինիր, եւ չի լինիր պար հընօրեա,  
Երէ միայն խըմենի գինի՝ առանց տաղի.  
Երէ նոյնիսկ՝ դառնանի խըմենի անոր վըրա  
Աս մեր ծաղիկ աղջիկներուն աչքերն օղի:

Բարո՛վ գաս դու. միայն թէ դու մինակ չը գաս.  
Բե՛ր Քուշակը, Սայաթ Նովան անմահական.  
Ելլենի՝ բանանի քառսուն սեղան, քառսուն կարաս,  
Քէփն ըսկըսի՝ նոր եռացող գինու նըման:

Մեր վեպին մէջ շատեր դեռ կան, ճայն տուր որ գան՝  
Մեզ հիւր լինին, քեզ հետ մէկտեղ վերը նըստին.  
Աշուղներն այն որ՝ մերք ուրախ ու մերք լալկան,  
Խաղ կ'ըսէին՝ հընադարեան հայոց սըրտին . . . :

\* \* \*

Տըխուր օրեր՝ ճըմրան նըման, դեռ կան, Զիւան.  
Մերք կ'անհետին, կարծես խապառ կը մոռցըւին.  
Շըրջան կ'ընեն, նորէն կուգան քամու նըման  
Ու կը մարեն լոյսն ու երազն աս աշխարհին :

Ազգեր նորէն զօրք են թափեր, սուր ու կըրակ.  
Թափեր վըրան անձայր, համայն ողջ մարդկութեան.  
Դեռ չէ լուծւեր հողին, ոսկուն վէնը վայրագ.—  
Օրերն այսպէս՝ սեւ ու դաժան, կուգան, կ'երքան :



ԵԱՐ ԶՈՐՈՅՈՒԴ

ԵՂԻՑԻ ԼՈՅԸ



## ՄԵՔԵՆԱԿԱՆ

ՀԷՇ, անիւնե՞ր, արկածալից խելազարնե՞ր,  
Ո՞ւր կը վազէք դուք օրն ի բուն, սուր ու սահուն.  
Կը բազմանաք, հեղեղի պէս, կանգ չէք առներ,  
Ու կը մեռնին ձեր դէմ ելլող մարդ ու սոզուն :

Երբ նայիմ ձեզ, գիւղիս նամքան կը յիշեմ ես,  
Անոր փաշին՝ ծուխն էր կարծես մեր երդիքին.  
Սայլ մը կըրեա, բերքով լեցուն կ'անցնէր քովէս,  
Ապա մի հօտ եւ մի սըրինգ կախարդագին :

Կ'անցնէր առուն, իր ծիծաղով քաղցրահընչուն,  
Բարտին սէզ էր, մինչ ուռենին լո՛ւռ կ'արտասուէր.  
Ճամքաս ունէր վարդ ու թիթեռ, կալ ու մըրջին,  
Մի՛շտ վազվըզող՝ մարդոց նըման արծաթասէր :

Ես կը յիշեմ ե՛ւ դեռ ինչե՞ր .— գեղջուկ կոյսեր,  
Ամէն մէկը սըրտի խընձոր՝ թարմ ու կարմիր.  
Զի մը զըւարք՝ կը խըրխընջէր, կարծես կ'ըսէր .—  
Քո սիրածը քամակիս դի՛ր, դի՛ր ու փախի՛ր . . . .

ՀԷՇ, փողոցնե՞ր, դուք քաղաքի անլո՛յս ձորեր,  
Ձեր մէջ կորան իմ հայրենի տունն ու նամքան.  
Դուք ոտքերուս խոպան օրեր, վէրք էք տըւեր,  
Նըստեր կուլան մայրակորոյս մանկան նըման :

## ՀԱՅ

Մայրըս տըւաւ, ըսպառեց կաքն ինձ համար սահմանած,  
Դըրաւ բորով իմ լեզւին փըշրանքներըդ առաջին.  
Կերակուրէդ նախնական մոոցա կամաց առ կամաց,  
Անոր ցամքած բարձունքը, բաղցըր կաքիլն ալ վերջին:

Առանց երբեք գիտնալու՝ դըրաւ իմ մէջ հոգը հին,—  
Իմ քըրտինքով կըուելու, ունենալու քեզ ընդմիշտ.  
Դըրաւ օրէնքն անփոփոխ յափըշտակւած վաստակին,  
Որ սերունդներ իրարու փոխանցեր են իրրեւ վիշտ:

Առանց երբեք գիտնալու նա ցոյց տըւաւ ոտքերուս,  
Իր խեղն սեմէն բաժնըւող մի նամքա մութ, անսահման.  
Անհայրենիք նետեց ինձ իր գըքառատ սըրտէն դուրս,  
Արկածալից գալիքի, աշխարհի դէմ յանդիման:

Այժըմ, ո՞վ հաց, ձեռքիս մէջ, որ միշտ դըժւար կը ժըպտիս,  
Կ'երագեմ ես կաքը զինջ, եւ լեզուս՝ քեզ անծանօթ.  
Գիտե՞ս, որքա՞ն խոր վէրքեր տըւեր ես դու հեգ սըրտիս,  
Աւրեր նակտէս՝ մարդկային ամէն շընորիք ու ամօր...:

## ԱՐԵՒԻՆ

իշի՛ր, արե՛ւ, դու անվախնան գեղեցկութիւն,  
իշի՛ր ժաղֆի կըտուրներէն բարձրահայեաց.  
Լուսնան, ժըպտին փողոցները՝ վաղուց արքուն,  
Անդունդներն այս՝ աղմըկալից ու միշտ մըքնած:

իշի՛ր ու տե՛ս, թէ հոս ի՞նչպէս մարդը հացի՝  
Որմերէն ներս, անլուսամուտ, աննառազայք,  
Ամէն վայրկեան կը գալարւի ու կը հիւծի՝  
Զեռքերուն մէջ հըրաքորրոնց ժար ու երկար:

իշի՛ր ու տե՛ս սա խեղները գետնայարկին.  
Այնպէ՛ս թոյլ են, այնպէ՛ս տըժգոյն եւ ահարեկ:  
Առանց ժեղի մի՛շտ ճըւմեռ է անոնց հոգին,  
Կուգաս, կ'երքաս, ժեզ չեն ըզգար անոնք երբեք:

իշի՛ր, արե՛ւ, սէրը՛դ քաշլուէ աս որքերուն . . . :

## ՄԱՅԻՍ ՄԷԿ

Մընա, ծընար՝  
 Արդար ու վառ :  
 Հեզ ու քընիւշ՝  
 Մենի բոլորին շաբար ու նուշ :  
 Թիթեռ թեթեռ  
 Սէր ու արեւ . . .  
 Զէինի գիտեր՝  
 Որ մեր սըրտին տենչանին էր կարք,  
 Մեզ կը բաշէր  
 Դէպի կեանիքը՝ անյայտ ու բարդ . . . :

Այսպէս,  
 Օրերը մեզ հասակ տրւին տակաւ-տակաւ .  
 Պատմութենին մեր մըտին մէջ որոմ ընկաւ :

Եւ մեր կեանիքը վառօդ դարձաւ :

Բերդ ու սահման եւ օրէնիներ ահեղաճայն  
 Մեր երկութին միջեւ կեցան :

Հիմա,  
 Ես արեւելք, դու արեւմուտք .  
 Ազգ ու երկիր, տաժանակիր .  
 Ուր մարդկային սէր չի ծաղկիր,  
 Ուր չենի ճանչնար երբեք իրար,  
 Բայց միշտ պատրաստ կըուի համար՝  
 Մեր ձեռքերուն կայծակ, կըրակ,  
 Մենի իրարու, հազարներու համանարակ :

Դար, դար...

Եւ սերունդը դեռ չի խընդար:

Մինչ աններող, գերեվարող

Մեր հայրերը դարձեր են եռդ,

Մենք այդ եռդէն հաց կը հընձենք,

Ու իրարու քեւ կը կոտրենք,

Երբ մեր շուրջն ալ պիտ' կորսըւի,

Պիտ' կորսըւի'

Փըրփուրին պէս կատղած ծովի...

Ա'լ մոոցիր դու լաց ու ոճիր,

Հաւտա' իմ մէջ Քէնը չ'անիր:

Եկո'ւր, փորենք, հարքենք հիմա

Ատելութեան պարիսպները հազարամեա,

Ու Տէ՛՛Ր դառնանք մեր քըրտինքին ու մեր կեանքին,

Խորտակելով տէրերն արեան, իրենց ոսկին:

Եկո'ւր, այս իմ

Կըուի կոչին,

Կըուին վերջին---

Դարը շըրջենք, դարը հուրի, կողոպուտի.

Ազգի, հացի երկիւլն իսպառ քո՛ղ անհետի,

Որ միասին վարդերու պէս խազաղ փըրքին՝

Գալիք բոլոր սերունդները երկրագընդին:

Եկո'ւր ԶԱՅՆԻՍ,

Մէկ է արփին, ցեղը մարդուն,

Ե՛ւ ինձ ե՛ւ քեզ աշխարհը տուն...:

## ԱՌԱՆՁՆԱԿԱՆ

Անութիս տակ մի ծըրար կա,  
Կօշիկներուս կապով կապւած .  
Անութիս տակ պանդխտութիւն կը հեկեկա :

Ու կը քալեմ՝  
Լըւացարար Զինացիին :  
Մինչ իմ քովէն  
Իրենց ետեւ սէր ունեցող, տուն ունեցող  
Զըւարք մարդեր կուգան, կ'անցնին . . . :

\* \* \*

Բանւորներու մըռայլ շարժին կանգներ եմ ես,  
Բայց կ'ամըչնամ քընքուշ, նիհար  
Զեռֆերս հանել գըրպաններէս,  
Զեռֆերս որ՝  
Վարձու պիտ' տամ հացի համար :

Կուգա յանկարծ գործատէրը, սէգ ու դանդաղ,  
Մըրտֆին վըրա բազմատեսակ թիւ ու մետաղ,  
Եւ աչքները լուռ, շեշտակի  
Կը ձրգէ նա նիշդ իմ վըրա  
Ու կը խընդա .  
Կը գոչէ ինձ՝  
— «Անակ'ու տըդա» :

## ԲԱՆԻՈՐ

Դէմքը իւղոտ՝ մեքենայի փոկին պէս,  
Կ'անցնի ծանըր, ամէն բայլին կը մաշի.  
Հասակն անոր այնիան սեւցած՝ որ կարծես  
Գործարանի ծըլսնելոյզ է ու փոշի:

Կ'ընկնի հազը՝ հայիոյանի մը նըման,  
Աղաչաւոր՝ ինչպէս ճայնը պըդընձի.  
Ի՞նքն ալ սէրը հայր է ըրեր, պատուհան  
Անոնց համար՝ որ կը սպասեն չոր հացի:

Զի բաժնըւիր՝ ցեխը աղքատ փողոցին,  
Ոտքերուն տակ միշտ ծամւելէն թանձրացած.  
Ուրիշները մի լուսաւոր դուռ բացին  
Ինք կը մըտնէ ներքնայարկ մը՝ մուք ու ցած:

## ԱՊՐԻԼԻ ՀԵՏ

Գերեզմաններուն՝

Անյայտ ու հեռու:

Ոսկորները՝ խաչելութեան, հայ պատմութեան,  
Հողին մէջէն ու մեր մշտին,  
Այս օր նորէն ոտքի կ'ելլեն, մեզ ձայն կուտան...

Մենք՝ հասակն ենք, երազն անոնց անմահական,  
Եւ աչքե՛րը բարի այնքա՛ն.  
Անոնց խօսքն ենք, ի'դան ու սէ՛րը՝ մեր բովանդակ  
Սըրտին կըտակ :

Մենք՝ նո՞ր երկիր, նոր հիւրընկալ.  
Ով որ ուտէ մեր հացը վառ  
Յաւէտ կ'օրիննէ կալն ընկերվար :

Մենք՝ նո՞ր անիւ, գետնին գամւած գըծեր երկար,  
Ուր կանգ առնենք, հոն կը գըտնենք զինջ մեղը ու կար :

Մենք՝ նո՞ր կամուրջ,  
Զուրերն անգուսայ դարձեր են լուրջ :

Մենք՝ նո՞ր դըպիր, տաղ ու մատեան,  
Եւ նոր լեզու արդարութեան...

Մենք՝ որմ ու հանդ,  
Հացի մարմանդ .  
Մենք՝ մըրգաստան, այգի', հընձա՛ն,  
Սիրո, պարի եւ գինու ձայն :

Մենք՝ նո՞ր արիւն  
Եւ սիրտն անվախ՝ հայոց անքիւ հերոսներուն :

## ՈՐՍՈՐԴԸ

Թիւն էր հազար ինը հարիւր եւ տասնըհինգ.

Բոլորն ընկան, մընացին լոկ կինը եւ ինք:

Մընացին հոն որմին նըման փըլած մի տան,

Շառի նըման՝ նըղակոտոր, հողմատատան:

Եղաւ գիշեր: Տանիքն ելաւ որսորդը ծեր.

Զէնիքին նըման հուրով, քէնով սիրտն էր լեցեր:

— «Ա՞ստղ պիտ' որսաս», — ձայնեց կինը, լացաւ նորէն.

Արցունիքն եկաւ՝ մեռած գիւղին աղբիւրներէն:

= «Լուսընկան հո՞ն, պատուհանն է մուր երկրնիքի,

Ուրկէ Աստած եքէ նայիլ համարձակի,

Պիտ' կըրակեմ վառ ու անհուն իր աչքերուն,

Որ չի' տեսներ այսքան աւե՛ր, այսքան արի՛ն...»:

Ամպեր, յանկարծ, ելան կըռուի, ճակատ ճակտի,

Ելաւ կայծակ ու հըրկիզեց սէզ մի բարտի:

— «Տէրն էր զարկաւ, մեղանչողիդ ներեց կըրկին.

Տերեւ մ'անգամ չ'իյնար առանց անոր կամֆին»:

= «Եքէ ինքն էր, նըման է իր կերտած մարդուն,

Որ սուր մըխեց նոյնիսկ մանկան սիրտը ժըպտուն.

Ալ չեմ հաւտար իր տաճարին, իր հեզ գըրքին,

Ուր ծերացաւ մեր պապերու երկչուն հոգին»:

«Ամէն գիշեր պիտ' ըսպասեմ ես անհամբեր,

Ե՛ս որ խունկով՝ ուրսուն տարի գինքն եմ պաշտեր.

Պիտի զարնեմ՝ ինչպէս զարկաւ ծառին հըսկա.

Հայոց անթիւ մեռելներուն կըտակն է սա...»:

Թիւն էր հազար ինը հարիւր եւ տասնըհինգ:

## ՆԱՄԱԿ ԱՆԱՊԱՏԷՆ

«Հերանոսնե՛ր, գեղեցիկնե՛ր,  
Զեզմով կիրքը կը բռունկի.  
Պէտք է բանաֆ ծիծերը ձեր,  
Լոյսը տեսնեմ արեգակի :»

Այն որ ուներ դափ ու տապար,  
Հըրամայեց կատաղաբար.  
Տարագրրւած հայ կոյսերուն .—  
Դեռ նոր ծաղկած մատղաշ գարուն :

Եկան անոնք կուրծքերնին քաց,  
Ե՛ւ ամօքխած, Ե՛ւ սարսափած.  
Բոլորեցին  
Կըդերը բուրք, հրէշածին ,

Որ շօշափեց՝ ու հըրնւեցաւ . . . :

«Ուխտեր եմ ես աղօքքիս մէջ ամենօրեա  
Եւ իմ հըզօր մարգարէի քարին վըրա՝  
Մի օր այսպէս առատօրէն եւ հեշտօրէն  
Կեռաս քաղել ձեր այդ պարարտ ստիճներէն» :

Ու գօտիկն քաշեց, մէկէն, մըկրատ մը սուր,  
Կըտրեց անոնց պըտուկները՝ կըրակ ու սէր:  
Աստւած անզամ դարձաւ անզօր նիշ ու սարսուռ.  
Այն որ կեանիում այսպէս ոնիր դեռ չէր տեսեր:

Ապա ներմակ մօրուժին մազն՝ իբրեւ դերձան,  
Ասեղի նեղ ծակէն անցուց, դողդողագին.  
Պըտուկներով համրիչ շինեց ու բարձրածայն  
Նա քըրքըջաց: Յագեցած էր իր լիրք հոգին:

Եւ քըրքըջաց,  
Զարկաւ, զարկաւ,  
Սուրբ արիւնին դափը թըրջած...

Մինչ աչքերէն եւ ծիծերէն ծաղկամարմին՝  
Կաքի փոխան, կարմիր արցունիք կը բըխէին....:

## ՍՊԱՆԻԱ

Շեփոր հընչեց Մատրիտէն, հընչեց արար աշխարհի .—

«Օ՞ն, շուտ եկէ՞ . կըոփի՛ կա, կըոփի՛ նորի եւ հինի .

Վիշապ ելեր՝ մեր հողէն . մեր նամբուն մէջ լուսադէմ, Ելեր, եկէր Հըռոմէն՝ մէգ ու խաւար մեզի դէմ :

«Հոս ոսոխը բազմացեղ, անասնական, վայրենի,

Մեր նոր երկրի տանիքին հուր կը քափէ եղեննի .

Եկէ՞ հանդէն ու հանքէն, եկէ՞ կարգէն անարդար,

Եկէ՞ կամֆի պատնէշէն . զարնե՛նի, բանա՛նի նոր մի դար :

«Խաչի՛ն զարնենի ուղղակի, սուր է դարձեր, գերանդի,

Ու կը ջարդէ, կը հընձէ մեր կեանքը ծեր, ծաղկատի .

Զարնե՛նի ուտին մեծատան, օրէնի ունի ու կուշտ փոր,

Մենի դարերով անօթի՝ տուներու մէջ գետնափոր :

«Օդէ՞ն, ծովէ՞ն դուր եկէ՞ , դուր որ դադար, հա՛ց չունի՞ .

Մենի իրարու նըպատա՞կ, իրարու ա'զզ, հայրենի՞ .

Մենի նոր ձուլող ապագա՛, մենի կայծակի պէս հերո՞ս

Զարնենի ճակտին ֆաշական՝ վարձկաններուն բարբարու :

«Անոնի՞ գիշեր ահաւոր, մենի՞ նորածագ գարնան օր,

Անոնի՞ դաժան անցեալին հաւատաւոր — ախտաւոր .

Մենի՞ քըրտինի՞ ակ ցայտուն, նամբան հարքող նոր մարդուն,

Անոնի՞ դեռ կադ միջնադար, սապատաւոր պատմութիւն :

«Անոնի՞ մական, զօրական, սուր շողշողուն, անպատեան .

Մինչ մենի՞ կ'ուզենի այդ սուրէն շինել անիւ եւ գութան .

Կ'ուզենի իրենի իրենցմէ ու խաւարէն ազատել,

Բանիւ չըքնաղ մի վա՛ռ կեանի, լոյսէ՞ն քաշել ամէն քել :

\* \* \*

«Կըտրած, անցած ծով ու սար եկեր ենք հոս քեզ համար, Եւ կ'ողջունենք քն կամքը, քն մեռելներն անհամար. Մենք կ'ողջունենք քն քարը Եւ փայտն անգամ որ դարձան Ե'ւ մանուկի, Ե'ւ ծերի ձեռքին կապար, հըբացան:

«Մի սերունդ ենք ընչազուրկ, մի չարչարանք դարաւոր, Տե՛ս սա ձեռքը սերմնացան, սա՝ հանքազործ, սա՝ քանուոր. Ամէն մէկը տարբեր քէն, տարբեր արեան վառ կաթիլ Որ եկեր է քն կամքին, քն պատմութեան մէջ ցարիլ:

«Մենք բոլորը կամաւոր, ազատութեան նոր զինոր, Եկե՛ր ենք հոս քանդելու զահ ու գրմրէր բըռնաւոր, Եկեր ենք չորս ծագերէն, եկեր ենք քն' — մեր կըուին, Պէտք է զարնե՛լ, փըշրի՛լ սա անիծապարտ բըշնամին:

«Ի՞նչ փոյք, անոնք անդադար, վերէն, վարէն հարւածեն. Թոյլ պիտ' չըտանք որ անցնին եղայրութեան սա զըծէն. Պէտք է զարնե՛լ բոլորին, նետե՛լ խըմբով, առանձին Հըրդեհին մէջ՝ որ իրենք քն կեանքի մէջ ճըգեցին:

«Եկեր ենք մենք փըրկելու ընկեր ու նոր Սպանիան Սեւ Զարիքէն՝ որ կ'ընէ գիւղ ու ոստան գերեզման. Պէտք է այսպէ՛ս կըրակե՛լ, մի՛շտ կըրակե՛լ անխընան, Դա՛րը բըռնել որ չերքա, կըրկին մութին մէջ իյնա:

«Բանւորնե՛րն ենք աշխարհին, ունինք արդար մի սըւին. Ուր որ անհաց քըրտինք կա, հոն նակա՛տն է մեր կըուին. Ի՞նչ փոյք, ընկնինք, պարտըւինք, նոր նոր շարժեր դեռ պիտ' զան Ճակատը լայն, մեծ՝ վազւան, վերջին կըուին յաղթական»:

## ԵՒՐՈՊԱ

Սա ի՞նչ կիրք է՝ կոյր ու մուր, երկրաշարժի պէս անգուր. Թըռչողներու ի՞նչ ամպեր եւ կըրակէ ի՞նչ կարկուտ.

Ի՞նչ փըլուզում, նարնատիւն, մէզի նըման քանձըր մուխ եւ ի՞նչ նաւեր, զօրք ու սուր, քընդանօքներ՝ երկնամուխ:

Շանքամարտ կա ցամաքը, ե՛ւ ծովին մէջ ե՛ւ օդին.

Կարծես մարդու աշուն է, վերէն գանկեր կը քափին.

Փըրքած քեւեր, աղիքներ կը քափին վար անդադար՝

Դիակներու վըրա նիշդ, փախչողներու խելագար:

Շանքամարտ կա ամէն տեղ, որոտաճայն ու ահեղ.

Սըրտերու մէջ սարսափ կա, աչքերու մէջ զըրիեղեղ:

Դո՛ւ ես նորէն մոլեգնած՝ կը յօշոտես, կ'այրես ֆեղ,

Գիւղ ու ոստան, նիշդ կարծես, անտառներ են բոցակէզ:

\* \* \*

Այսպէս եղած ես դարեր, ո՛վ «ջահակիր» Եւրոպա,  
Եղած վառօդ ու լուցկի, մի պատմութիւն անոպա,  
Որուն տողերն, հին կամ նոր, որ գըրւեցան սեւ մի օր,  
Ծըւարեր են մըտքիդ մէջ՝ օճի նըման քունաւոր:

Այսպէս եղած՝ հանապազ, դու անփոփո՛խ կը մընաս.—

Մի՛շո ունեցած՝ մուր երազ, կեանի լոյսին ի վընաս,  
Մի՛շո արշաւանք, ծաւալում, ժառանգական ֆէն ու քուր,  
Որ մըխեր ես սըրտին մէջ տըկարներու անձնատուր:

\* \* \*

Դու ունէիր դարպասներ, ոսկի բաժակ ու սափոր.  
Հիմա մահէն մազապուր՝ կ'ապրիս մի տեղ գետնափոր,  
Անոնց նըման որ շըւայտ կեանքիդ համար քրտնեցան  
Անոնք բռլորն անօթի՝ որպէս բանոր, սերմնացան:

Եւ ունէիր երգ ու պար, զիրք ու հանճար բազմալար.  
Ամէն մէկը քո փառքի դահլիճներուն լոյս կ'ըլլար.  
Հիմա մարած Սէր ու Զահ, դու կ'որոնես քո ուղին,  
Ուր ալ երթաս պիտ' լըսես լացը մարդուն ու հողին:

Կանչը՝ ճամբորդ ճայներու, որ դու կ'ընես ծովամոյն,  
Ամէն ալիք կամ փըրփուր քութն է անոնց ամէնուն,  
Որ կը նետուի երեսիդ ու կը մընա ժանգի պէս,  
Մեռելներու մէջէն դու ի՞նչպէս պիտի նաւարկես:

\* \* \*

Սուտ է ամէն գաղափար, ամէն լեզու քազմանառ.  
Մամնան է իրական,— մարտագրգիռ մի պատճառ.  
Որուն համար դու անվախ մի ասպատակ, զինած զող.  
Ելեր կ'ընես երկիրներ, ժողովուրդներ ոտնակոխ:

Ո'վ ալ յաղթէ, նա վատ է,— իր նըմանը կ'ըսպաննէ,  
Ամէն դիակ դեռ գալիք արդար կըուի նոր սերմ է.  
Մօ'տ է օրն այդ, եւ կուգան բռլոր ձեռքերն անբաժին,  
Հողմին կուտան տէրերը՝ Ոսկի Հորթին եւ Ուժին:

Կուգա ամպրոպն այդ վերջին, յետո Արփին նոր կեանքին,  
Դու կ'ազատւիս ինքնիրմէդ ու կարգերէդ դառնազին:  
Քո սուրն արնոտ, անպատեան կ'ըլլա փետուր ու գուբան,  
Կ'ըլլա քըրտինքնդ ալ մելան՝ մի երջանիկ պատմութեան:

\* \* \*

Կ'ողբամ հիմա ես անոնք՝ որոնք ընկան ամենուր,  
Ընկան ի զուր, չըքացան՝ մի սերունդով ընդհանուր.  
Կ'ողբամ անոնք որ քաղցի, վէրքերու մէջ կը հիւծին,  
Եւ որմերըդ աւերակ՝ որ զոհերըդ կառուցին:

Քո ծառերը ես կ'ողբամ, ցորեանները որ չըկան,—  
Դո՞ւ այրեցիր քո հացը, դարձար բորոտ, մուրացկան:  
Կ'ողբամ տըխուր, լուռ գինիդ՝ նըման քափած արիւնիդ,  
Վըրան ուրախ կը քալեն իշխողներըդ ոնքամիտ...:

\* \* \*

Ճի՛շդ քեզ նըման քանդեցին երկիրն իմ վառ, սիրելի,  
Ցեղն իմ զարկին ժայռերուն՝ ինչպէս զինջ մի հայելի:  
Ու երբ հիմա քեզ կ'ողբամ, ես կը լըսեմ վերըստին՝  
Անապատէն բարձրացած լացն ու կոծը Հայ Սըրտին:

Եւ կը խորիիմ որ Սիրտն այդ սէր ու բարիք էր անհուն,  
Գինովցուցիր քո «լոյսով» ու ծախեցիր բըշնամուն:  
Դո՞ւ որ տանարն ունէիր մի «երկնառաֆ» իսաչեալի,  
Գմբէքն այդ կեղծ հաւատիք՝ հիմա վըրադ կը փըլի...:

## ՆՈՐ ՏԱՐԻ

Մեծնա՞ս, լինի՞ս գիքենի, ո՞վ դու մատղաշ նոր Տարի։  
Արե՛ւ լինիս ու ծագիս՝ մութ սըրտին մէջ բոլորի։  
Լինի՞ս ներմակ ձիաւոր, խաղաղութեան գոռ շեփոր,  
Դո՞ւս զան մարդիկ կիսամեռ, իրենց տեղէն գետնափոր։

Նաւերը զան ծովափին, հօտի նըման մակաղին։  
Ե՛տ զա ամէն սաւառնակ՝ ինչպէս թըռչունն իր բոյթին։  
Մարտադաշտէն, բերդերէն զան բոլորը զինաքափ,  
Վէրքը բուժի, անըսպի, կեանքը դառնա խինդ ու ծափ։

Մեծնա՞ս, անցնի՞ս՝ նիշդ նըման ծըլարձակման օրէնքին։  
Անցնի՞ս խոպան արտերէն, այգիներէն տրխրագին։  
Ուր որ դըպիս՝ մի նոր տունի, մի պըտղաբեր ծառ բուսնի։  
Հողը, նորէն, ընկըզմի վառ ծովին մէջ ցորենի։

Մի նոր կը շի՛ռք լինիս դու, խիստ դատաւո՛ր չար մարդու,  
Փըշրե՛ս շըդքան խեղներուն, պարտեալներուն հարկասու։  
Ու հա՛ց բաշխես հաւասար, ազատութի՛ւն բոլորին  
Որ այդ արդա՛ր կարգին տակ՝ յաւէտ մոռնան իին տարին...»

## ՈՐԲ ՄԱՆՈՒԿՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ

Ինչպէս մի ձեռք անառակ՝ որ ուղենու նըպոտով  
խակ միբգերու կը զարնէ անխըդնահար, անվըրդով,  
կ'ընէ անոնք ցիրուցան որ չըհասած չըքանան,  
Շառն երջանիկ կը տըլսրի՝ որդեկորոյս մօր նըման.

Եւ ինչպէս գայլն անսըւաղ որ կը մըտնէ մի փարախ,  
կը խուճապէ անարգել գառներն անմեղ եւ ուրախ.  
Ինչպէս մի կայծ որ կ'ընկնի ցորեաններու մէջ ոսկի,  
Փոշի կ'ընէ հացն արդար, կ'առնէ ձեռքէն բըրտինքի.

Ճիշդ նոյնն եղաւ, երբ մարդիկ կըուի ելան ծագէ ծագ,  
Դարձան հաննար վայրենի, տարբեր քամի ու կայծակ.  
Զեզ հանեցին ձեր կեանքէն. — փախաք մահէն մազապուր,  
Զեր ետեւէն վազեցին խելառ մօր նիշ ու համբոյր:

Փախաք՝ ինչպէս մի թըռչուն որ թեւերուն վերք-արիւն,  
Կ'երբ-ա, կ'իյնա միսմինակ, թուփերուն մէջ, քարերուն.  
Փախաք, դարձաք փըշրանքի մուրացկաններ լալազին  
Այնպէս մօտ է ձեր ձայնը, կարծես լինիք իմ գըրկին:

Դուք կա՛ք հիմա ամէն տեղ, դո՛ւք տընազուրկ, խելայեղ,  
Ո՛ւր ալ երբ-աք, կը տեսնէք արեան մըշուշ ու հեղեղ.  
Այս աշխարհի մէջ համայն սըխա՛լ է, չա՛ք ամէն բան,  
Որ երբ մեծնաք՝ կը վախնամ, դո՛ւք ալ լինիք մարդասպան....:

# ՍԵՒ ՕՐԵՐ

Ով որ կ'ընկնի նակատն ահեղ պատերազմի  
Հողմահալած տերեւի պէս կը կորսըւի...:

Ապրողն ապա շուտ կը մռոնա արիւն ու մահ,  
Խընոյքներու մէջ կը նըստի, կ'ուրախանա...:

Այսպէս եղեր՝ բազմաչարչար աս կեանքը հին,  
Ամէն սերունդ բերեր է իր սուրն ու գինին...:

\* \* \*

Տըխուր է, սին՝ մարմար կոքողն յաղթանակի,  
Անգին բանը հասակն է ողջ՝ որ կը կանգնի.

Կը կանգնի նա մօր սըրտի մէջ տաք ու պայծառ  
Եւ շուտ կուտա՝ որպէս անկէ քուսած մի ծառ.

Պըտուղ կուտա, — երջանկարեր սերունդ մը նոր,  
Կը լեցընէ օրօրոցը եւ գիրկն անոր...:

\* \* \*

Մօր սիրտն իիմա ամէն տեղ է, մօտն ու հեռուն.  
Նա կ'արիւնի վերքին նըման զինորներուն...

Եւ անձկագին կ'որոնէ իր կըուող որդին՝  
Ամպերուն մէջ, ծովերուն մէջ, անապատին...:

Հազա՞ր երնէկ անցած օրւան՝ ջինջ ու պայծառ,  
Երնէկ անոր որ խընդագին տընկեց քեղ հոս.  
Ան օրը դու ընձիւղ էիր, ծարաւ մի ծառ,  
Խըմցուց քեղ նա սափոր մը զուր կարկաչահոս:

Բաղձաց՝ մեծնա՞ս, իր նորածին գաւկին նըման,  
Որ քըոչուններն իջնեն՝ դառնան համերգ ու լար.  
Որ հարեւան տուններն անգամ ուրախանան  
Անոնց ճայնով, քո հասակով մըշտադալար:

Հիմա, արդէն, ելեր ես վեր, կէտիդ հասեր,  
Բայց ինք չըկա՛, չըկա ե՛ւ իր ծաղիկ որդին.—  
Զինու՞ր տարին, աչքերուն մէջ երազ ու սէր.  
Ա՛ն որ ծառն էր այրիացա՞ծ մօրը սըրտին:

Աս մօր նըման մինակ ես արդ, բազկատարած,  
Կարծես լինիս՝ աղօք-քը խոր, արտասւարոր,  
Մոմը լինիս տըխուր ու ցուրտ շունչէն մարած.  
Որքա՞ն որք ես, ո՛վ յիշատակն իմ հէզ եղօր:

Որքա՞ն լուռ է տունն իր տըրտում, թափուր մի քոյն,  
Որուն սեմին կանգներ եմ ես, հոգիս խըռով.  
Ու կը նայիմ ան զինուորի անյայտ նամբուն,  
Որ անփորձանք ետ գա շուտով, հազար բարով...:

## Լ Ի Ն Է Ւ ...

Երանի՛ ես լինէի, օդանաւորդ լինէի...

Ու քըռչէի աւերակ կէսին վըրա աշխարհի.

Հոն ձեռքերուն մէջ սոված եւ հանդերուն ամայի՝

Հաց ու ցորեն քափէի, տարափին պէս անձրեւի:

Թափէի՝ որ հողը վաղ յըղանար, գար հասկաբաղ.

Մըշալի դառնար զինուրը եւ իր սուրն ալ վառ մանգաղ:

Թափէի՝ կապ վէրքերուն, կարեկցութիւն ու դարման,  
Ամրան անուշ արեւի շողին նըման անսահման:

Վա՛րդ քափէի կոյսերուն, իբրեւ սիրո նոր գարուն,  
Ե՛ւ սփոփանք՝ ե՛ւ կորով որդեկորոյս մայրերուն:

Ծառերուն մի՛րգ քափէի, այգիներուն գինու կոյզ՝  
Ըմպէր, խընդար երկիրը, իր սուգին մէջ լուռ ու կուզ:

Թափէի ո՛ւժ եւ հաւա՛տ բազուկներուն խոնջ, ջըլատ,  
Որ ելլէին, կերտէին եղբայրութեան կամուրջ, պատ:

Երանի՛ ես լինէի, օդանաւորդ լինէի...

Ու քըռչէի փըլատակ կէսին վըրա աշխարհի.

Կոյսէն արագ հասնէի — փոխան հուրի, սարսափի,

Հոգիներուն մէջ մարդոց՝ այս իմ երգը քափէի...:

## ՀՐԱԽԵՐ

Ճերմակ ցուրտ է, նորէ՛ն կարմիր նոր տարի է.  
Ամէնուրեք մանուկ մը կա, որ կը մուրա.  
Տաքուկ հանդերձ անոր համար ո՞վ պիտ' կարէ,  
Ո՞վ պիտ' դընէ, սընուցանէ՛ ծունկին վըրա:

Քո՛յր իմ տըխուր, դու սիրո նիւղ ու ջինջ աղբիւր,  
Այդ քո շուշան մատները թող ծոյլ չը մընան.  
Ասեղըդ ա՛ն, շարէ՛ կութեր տող-տող ու բիւր,  
Նեղ ակօսի, վառ ցորենի սերմին նըման:

Դերձանը թող մազերուդ պէս մետախս լինի,  
Կըծիկն անծայր քակլի սըրտէդ կարեկցական.  
Կարածներըդ ով որ հագնի՝ դառնա զինի.  
Դառնա՝ ըսէ՛.— «Զեռքն համրուրեմ հայ աղջլկան»:

Եւ մա՛յր իմ վէմ, տաշտ ու ալիւր ա՛ն դու նորէն,  
Արի՛ եղիր, աչքերդ անոր մէջ չը պարպես.  
Հանդերը մեր կըրկին կուտան լեռ մը ցորեն,  
Կեանքը կ'անի՝ այդ քո շաղած խըմորին պէս:

Քեզ նըման լի բարիք չըկա՛ ու սէր կաղնի,  
Եւ ձե՛ռք չըկա, որ թոնքի հաց եփել գիտնա.  
Մանուկն անոր համին, հոտին կարօտն ունի,  
Եփէ՛ ու տո՛ւր, տո՛ւր որ երբեք խեղն չը մընա...:

1944

# ՊԱՏԵՐԱԶՄ

## I

Կը յիշեմ ձեզ շարունակ, ո՞վ իմ աչքեր, որ չըկաֆ,  
Զահել էիք եւ ուրախ, սէր կը ծագէր ձեր մէջէն:  
Կը յիշեմ այն օրը երբ ահեղ կըուի մէջ ընկաֆ.  
Ձեր վէրքերը տակաւին իմ լուռ հոգին կը տանջեն:

Գուցէ կ'ապրին, լո՛յս ունին ձեզ սպաննող մարդիկ չար.  
Գուցէ մոռցեր ամէն մեղք, կ'ըմպեն զինի ու խընդուժ,  
Մինչ ես կոյր եմ, լուռ խաւար, իշխող նոկին ինձ պատճառ:  
Անապատի մէջ ծարաւ, որքա՛ն արիւն լացիք դուժ:

Դիակներու քով լացիք՝ մանկան նըման գետնամած,  
Զը կըրցի ես խընայել ձեր վերջին շողն իսկ աղօտ.  
Դարձաք երկու գերեզման նիշդ իրարու քով փորւած  
Թարքիչները ձեր վըրա կարծես լինին չորցած խոտ:

Ա՛յս, ի՞նչ եղան իմ տեսած չըքնաղ բաներն այն ամէն. —  
Սրեւ ու կին, միրգ ու վարդ, սար ու երկինք աստղազարդ:  
Զըրկեցին ինձ առյաւէտ իմ լուսաւոր նամբայէն.  
Ցուալ մը տըւին՝ միակ վարձք եւ կամ մի շուն՝ որպէս մարդ:

Ու կը գըրեն վեպն իրենց յաղքանակին խելագար,  
Զը գիտնալով՝ սերունդներ արեւին տակ պիտ' կարդան.  
Պիտի դընեն ան իրեւ գերեզմանի տիղմ ու քար  
Անոնց վըրա որ եղան արծաքասէր, մարդասպան:

ԱՌԽ , ի՞նչ դառն է կոյք լինիլ , բանտարկեալը խոր մուրի ,  
Նըստիլ անոր ձեղունին եւ միշտ նընշող ուժին տակ .  
Յիշողութիւնն իմ տըխուր զէնքի նըման կը պայքի  
Ու կը քափին , դեռ կարծես , վըրաս կըրակ ու դիակ :

Անցա՛ք մէկէն , ո'վ աչքեր , ինչպէս մի վառ ծիածան՝  
Դուք որ նախանձ չունէիք , բարի էիք , գեղեցիկ .  
Այս կըուի մէջ ձեզ նըման բանի՛ աչքեր զոցւցան ,  
Ըսէ՛ք դուք ինձ , մո՛ւք մարդիկ , լոյսերն ինչո՞ւ մարեցիք . . . :

## II

Երանի՛ քեզի , ծա՛ն իմ ծիրանի ,  
Որ ճիւղեր ունիս , բոլորն ալ ողջ են .  
Մէկը կըտրեցի ես անցեալ տարի ,  
Ուրիշ մ'ելեր է քո սըրտին մէջէն :

Բարակ է , դալար՝ կարծես լինի լար ,  
Մի օր կ'ունենա պըսուզ քաղցրալիր .  
Բայց ինչո՞ւ Օրէնքն անաչա՛ն չըլլար .  
Ինչո՞ւ ուսերէս քեւե՛ր չեն ծրիկ :

Գուցէ կը գըր-աս իմ տըխուր կեանքին ,  
Այն որ ըրին չար , եղկելի յիմար .  
Հուր-սուրի տըւին իմ քեւերն անգին ,  
Լոկ քիզ մը հողի եւ փառքի համար :

Մեղքեր կան հիմա՝ խըդնիս մէջ արթուն,  
Արմատներուդ պէս բազում են, գաղտնի.  
Ա՛յս ե՞րբ պիտ' լինի աս հոգին մարդուն՝  
Քեզ նըման շըքեղ, հըպարտ ու բարի:

Դու միշտ գըրկաբաց՝ սիրո վառ նըշան,  
Բարիքէդ առատ մեղըր կը ծորի.  
Կը ծախեն՝ կ'ըլլան շահամոլ, դաժան,  
Մինչդեռ դու կուտաս բոլորին ձըրի:

Երէկ ունէի ես ուժեղ քեւեր,  
Տերեւներուդ պէս ընկան, դարձան յուշ.  
Ճիւղըդ երանի գուք ու ձեռք լինէր,  
Ու կերցընէր ինձ քն ծիրանն անուշ:

Երէկ ունէի ձեռքեր ու կողով.  
Ամէն ինչ ուրախ՝ օր ու մըրգաբազ.  
Հիմա կ'երկարիմ աչքերով, իդառվ,  
Ինչպէս երախան՝ օրօրոցէն կախ:

Չըքնաղ ես, ո'վ ծառ, իմ սիրոյն նըման,  
Դու անեղծ՝ մինչ ես պակաս եմ եւ կէս.  
Ա՛յս ինչո՞ւ Աստուած զիս չ'ըներ լըման,  
Օր նորէ՞ն գըրկեմ իմ սէրը եւ քեզ....:

### III

Զեզմէ մաս մը կեր դարձաւ գազաններու անսըւաղ,  
Ո'վ իմ պարման սըրունքներ՝ կորսըւեցաւ դուք, աւա՛զ.  
Ինչ որ մընաց, խոնջ մարդիկ՝ չըզգալով գուր ու յուզում,  
Փոսի մը մէջ քափեցին՝ ոսկորներու հետ բազում:

Վերջին անգամ չըկըրցի գալ ու ողբալ ձեր վըրա.—  
Ըրեր էին ինձ անկար, նիշդ գետնասող մի կըրեա:  
Թաղեցին ձեզ հապնեպով՝ առանց խունկի ու ինձի,  
Հիմա, գուցէ, ձեր վըրա խաղաղ մի հօտ կ'արածի:

Ուժը տարաւ ինձ բըռնիք.— սըփուեցի մահ ու մոխիք՝  
Արդարութեան ի խընդիք, որ չէ եղեր, չի' լինիք.  
Սո՞ւրն է նորէն յաղթական, յափըշտակից անսահման,  
Փորեց, ըշտապ, ձեզ ու ինձ երկու տարբեր գերեզման:

Երբեմն այնպէ՛ս ես գինով՝ անուշ ու իին օրերով,  
Կը մանկանամ վերըստին, շուրջըս երազ ու գորով.  
Ու կը ցատկեմ, կը սուրամ՝ նետուած ֆարի մը նըման  
Որքա՛ն քարմ են, արփական իմ ոտքերը եւ նամբան:

Բայց երբ նայիմ, կամ բըռնեմ կէսերըս կեղծ, փայտաշէն,  
Խսկոյն մի ծառ կը յիշեմ, միրգերն որուն անուշ են.  
Կը բաղէի՛ մազըլցած, երբ սըրունքներ ունեի,  
Որոնք, հիմա, կարծես նիշդ նիւղեր են չոր, ամայի:

Աներակ են, անարիւն՝ շինածները չար մարդուն,  
Մինչդեռ իմըս մի՛շտ շարժում, մէջը յո՛յզ կար, կեանք ժըպտուն.  
Մի օր ասոնք, քերեւըս, կոտրեմ, վառեմ մէկ առ մէկ՝  
Տագընելու համար իմ ծերութիւնը կիսամերկ . . . :

## ՀԱՅՐԵՆԻՔՍ

Եւ ի՞նչ ունէր տունըդ՝ ծերի պէս կըծկըտած.—  
Երկու գերան, մի ծոյլ քոնիր ու անքեղ կայծ,  
Մի դուռ խարխուլ՝ առաւօտէն առաջ բացւող,  
Սեմին վըրա աշնանամուտ տերեւ ու հող,  
Լուսամուտին՝ մի պատրոյզի աչքը դեղին,  
Որ կը նայէր՝ խաւարին մէջ նըստած գիւղին:

Եւ ի՞նչ ունէր քո քըրտինքը՝ նորտ ու ծառա.—  
Մի բուք գուքան, բազմաշարչար մի սայլ կրեա.  
Մի կըտոր հաց՝ հըզօրը միշտ ձեռքէդ խըլած,  
Ու դու դարձած նորէն նօքի քախիծ ու լաց.  
Այսպէս դարե՛ր, սերունդները՝ դարե՛ր համակ,  
Ապրեցան մի՛շտ իրաւազուրկ, կորաքամակ:

Եւ ի՞նչ ունէր զանգակը հին, քո հաւատքին.—  
Երկնասըլաց զօղանջ ու ծէս պաղատազին.  
Մեղրամոմի, ձէքի ծուխով սեւցած խորան,  
Կըտաւ սուրբեր՝ ժամանակէն անկերպարան,  
Սարի գըլխին կիսակործան մի վանք քափուր՝  
Կեանքի հողին, սերմին համար ցամքած աղքիւր:

Եւ ի՞նչ ունէր երգըդ շատ հի՛ն, դարե՛ր անդին.—  
Մի կոյզ խաղող՝ աստւածներու ծարաւ սըրտին.  
Շարականներ ու ծընծղաններ՝ խաչին ներքեւ  
Մի լար սիրո, այնպէս լալկան եւ անպարզեւ.  
Քո պա՛րն անգամ, քըմբուկնե՛րըդ որոտածայն,  
Հարսնիքիդ մէջ կաղ ու երկչուտ եկա՛ն, անցա՛ն:

Եւ ի՞նչ ունէր միտքը՝ ճզգնող, լացակամած .—  
Խունկ ու ազօք՝ մազաղաքի վըրա ցանւած .  
Տաղեր սիրո ու վառ գինու, երազանքի,  
Առաստ քըլսած քերքողներուդ սըրտեն այգի .  
Խօսքեր կըրակ, որ հիւսեցին քարոզ ու ծափ՝  
Քեզ մըդելու կեանքին ազատ եւ անսարսափ :

Եւ ի՞նչ ունէր քո կոփւը անհաւասար .—  
Լոյսի համար՝ հիմէն ցընցե՛լ քաղաք ու սար .  
Յետո լինիլ մի՛շտ ինքնադաւ եւ աննակատ,  
Ու ծըւատիլ, ընել օրդդ կիրք ու գանգատ .  
Մընալ անհաշտ, ծովի նըման խըռովայոյզ .  
Իրար հըրել, փըշրել ամէն եզերք ու յոյս :

Եւ ի՞նչ ունէր կեանքը քարի, հընադարեան .—  
Քուրմ ու իշխան՝ յաւէտ ծարաւ փառքի, արեան .  
Կուրծքիդ վըրա միշտ լէնկթիմուր, սուր ընդհանուր,  
Ապրողներու նակատներուն թալիծ ու մուր,  
Յետո՛ մի օր, անծայր ուղին անապատին,  
Կէսրդ ընկաւ, միւս կէսրդ՝ վայրավատին . . .

\* \* \*

Հայրենի՛քն իմ դու ոտնահար, զոհ ու աւար,  
Քո պայքարէն նորէն ծընար այնպէս դըժւար .  
Հիմա արդէն հանակ ունիս երիտասարդ,  
Դարձեր ես դու Նայիրի սիւն, կամար ու զարդ .  
Նետած իսպառ բոցերուն մէջ մոռացումի,  
Քո պատմութեան էջերը մուր եւ ամեհի :

Ե՛րգըս բոլոր հերոսներուդ անմահական,  
Որ քո կը կըուին, Թուր-կայծակին կամքով եկան.  
Եկան անոնք քըոնաւորի նակտին բախիլ,  
Զարկին, ըրին ան գահընկէց, արմատախիլ.  
Ըրին կեանքըդ ազատ, անվախ եւ անշըռք-ա,  
Պըսա՛կ դառնա երգըս անոնց շիրմին վըրա:

Ե՛րգըս որմիդ, քընակարան կամ գործատուն,  
Որ կը հագնի մեր սարերուն քարը ժըպտուն.  
Կը բարձրանա ու կը լինի գիւղ ու ոստան,  
Տանիք լոյսի եւ ընկերվար երջանկութեան.  
Ուր համբոյրը սէր կը ծընի, զաւակ մ'արի,  
Լեզւին վըրա կաքն ու մեղրը քո բարբառի:

Ե՛րգըս հողիդ, կեանքիդ կայան բազմադարեան,  
Որ միշտ խըմեց նորտի քըրտինք, հեղեղ արեան,  
Հողըդ հիմա անհուն արգանդ՝ մայր է կայտառ,  
Որ կը ծընի ցորեաններու ոսկի անտառ.  
Հասկերն անոնց կ'իյնան բոց-բոց ու կը լինին  
Հաց ու հըրնւանք համայնական քո սեղանին:

Ե՛րգըս ծառիդ եւ միրգերուն քաղցըր, սիրուն՝  
Վեր կը քաշեն ձեռքերը քո մանուկներուն.  
Եւ խաղողիդ՝ սարքինային հին փարչը կախ,  
Ան որ կուտա պոկտներուդ երազ ու տաղ.  
Կ'ալեկոծէ սիրտն ու պարը քո հարսնետան,  
Մերե՛րն անգամ՝ որ ամպի պէս կը մըտմըտան:

Ե՛րգը ջուրիդ, աղջլկան պէս կապուտաչեա,  
Առու-առու ծափ զարնելէն ելեր կ'երբ-ա.  
Կ'երբ-ա առատ, կ'արբ-ընցնէ սերմ ու արմատ'  
Երազն անուշ աշխատանքին նորահաւատ.  
Կ'երբ-ա նա միշտ՝ անվերադարձ եւ առանձին,  
Կեանի կը բաշխէ քո հանդերու յետին գուղճին :

Ե՛րգը նամբուդ երկար գըծին ու կամուրջին,  
Անիւներուդ որ կը վազեն ու կը թըռչին,  
Անոնի վաղը կեանքիդ համար՝ լայն ու եռուն,  
Դեռ պիտ՝ շատնան ու պիտ՝ բըռնեն անծայր հեռուն.  
Պիտ՝ մազըլցին ուսերն անգամ Արագածին,  
Դու պիտ՝ մոռնաս քո կարն ուղին, քո եզն ու ձին :

Ե՛րգը ժեզի, սերունդներուդ անվերջ վաղւան,  
Պիտ՝ բազմանան այնպէս ազատ եւ անիշխան...  
Եղբայրօրէն դարերուն դէմ միշտ պիտ՝ ծագին,  
Իբրեւ փարոս մարդկայնութեան մէկ ափունքին.  
Իբրեւ դրօշ առանց ժէնի, կըրքոտ գոյնի,—  
Ե՛րգը ապրի, երբ-ա մինչեւ անոնց հասնի...:

## ԵՂԲԱՑՐԱԿԱՆ

Հայաստանի Պոէտներուն

Երանի՛ ձեզ, որ ունիք մեր երկիրն ազւոր,  
Ժողովուրդը՝ նոր իմաստի վառ ուղեւոր.  
Որուն իբրեւ որդիները ժառանգեցիք  
Գիրքն ու լեզուն՝ հընադարեան ու գեղեցիկ.  
Այսպէս դարձաք մեր յարութեան, արդար հացին  
Գուսանները, դո՛ւք՝ տաժանենու եւ առանձին:

Հիմա ազատ, որ մըսեր էք Տիրոջ Այգին,  
Ըզդուշացէ՛ք որ չըկոտրին տունկերն անգին.  
Որոնց մէն մի խաղողին մէջ զինջ երգ մը կա, —  
Մեր Քուչակը, Սայար Նովան՝ սիրո հըսկա,  
Մեր Տէրեանը, Մեծարենցը՝ արցունիք մանկան,  
Վարուժանը, Սիամանթօն դիւցազնական:

Այդ զինին հին խըմեցէ՛ք դուք մինչեւ մըրուր,  
Խըմեցէ՛ք դուք Հայուն սիրուր՝ աստղին մաքուր.  
Որ ձեր միտքը լինի արեւ, լինի գարուն,  
Երազներ տաք ու նոր քեւեր մեր գըրերուն.  
Գըրերը սուրբ՝ մարգարիտներ մազադարի,  
Որ անկորուստ պիտի փայլին որդոց որդի:

Երանի՛ ձեզ, որ զինով էք, վա՛ռ երգ ունիք.  
Ես տըխուր եմ, երգըս մինա՛կ, անհայրենի՛ք:  
Դուք անվի՛շտ էք, անտառապա՛նք եւ անոսկի՛,  
Ես ուսեր եմ ծանըր ժայռը դաժան կեանքի:  
Դուք ուրախ էք, ճակա՛տ ունիք այնպէ՛ս տարքեր. —  
Երանի՛ ձեր խինդը նակտիս վըրա քափէր:

## ՊԱՐԵՐԳ

Սա նոր գիւղ է կը շինենք,  
Հինը մեռաւ խեղն ու ծեր.  
Այն քաղեցինք, մոռցանք մենք,  
Արդէն հէֆեաք է դարձեր:

Հինը հող էր, կիսաւեր,  
Նորը քար է քանկազին.  
Աստ կը քըռչին ծառն ի վեր  
Մանուկները մեր կեանքին:

Հինը ձէքէ աչք ունէր,  
Ծերութեան պէս կարնատես.  
Նորն արեւի կայաններ  
Եւ անկապուտ հացի դէզ:

Հինը խոպան ու մերկ էր,  
Նորը վարդ է, այգեստան.  
Հազար կողով չի բաւեր  
Ստիճններուն դիւք-ական:

Սա տունն է մեր, կեանքը հեզ,  
Որ կը շինենք ամէն օր.  
Այն նըստեր է գաւկի պէս,  
Արագածի գիրկը խոր . . . :

## ԴՈՒԻՔ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ

Այս տողերը յայսով բացւած ակօսներ են,  
Ուր ցանւած են Գրերն Հայոց որպէս ցորեն....:

Թշնդանօթ մը շեփոր դարձաւ խաղաղութեան :  
Օդանաւերն երամ-երամ ալ տո՞ւն կ'երբան .  
Արեան գետեր հուրն են մարեր ամբողջապէս .  
Պողպատ ու զօրք հալեր, գացեր են ճրմրան պէս :  
Ելէ՛ֆ, ելէ՛ֆ, սերմնացաննե՛ր ամէն երկրի ,  
Ալ ազա՛տ են երկինն, երկիր, ազգեր գերի :

Ուր ալ լինիֆ, որքան որ կաֆ, ելէ՛ֆ, նորէն ,  
Ելէ՛ֆ դուի դուրս ականներէն, չորս ծագերէն .  
Գացէ՛ֆ հանդերն՝ ինչպէս վարար զուրը գարնան ,  
Զեր ձեռքերուն խոփեր փայլուն՝ լուսնի նըման :  
Հերբը ձե՛րն է, պէտք է զարնե՛լ սովի սըրտին .  
Խոփի նըման ո՛չ մէկ սուր կա՝ անյաղք ու հին :

Գացէ՛ֆ դուի շուտ, սերմաննեցէ՛ֆ ցորեն ու գուրք ,  
Լուսարացէն մինչեւ կէսօր, իրիկնամուտ-  
Աշխարհը քող մէ՛կ անդաստան, մէ՛կ տուն լինի  
Երկընքի պէս, որ ոչ սահման, ո՛չ դուռ ունի .  
Ուկու քուրն է որ բաժներ է ցամաք ու ծով ,  
Բաժներ ազգեր՝ սերունդներու արեան գըծով :

Հողի նըման արգանդ չըկա՝ անմեռ ու հին ,  
Վայ այն աչքին, որ չէ տեսեր ծիլը սերմին .  
Անոր նըման ամբար չըկա, արդար սեղան ,  
Վըրան առատ բարիֆ ու լոյս միշտ կը տեղան ,  
Հողէ հեռու մարդիկ նենգ են եւ յարափոլս ,  
Դըժւար ու սուրք ձեր վաստակի կըշիռքին գող :

Ուժն էր նորէն որ ձեր հանդերն ըրաւ քափուր,  
Ցանելով հոն սերմի փոխան կապար ու հուր,  
Շատեր ընկան, որան գըրկած սիրո նըման՝  
Ապրողները եղաք անհունակ, հալածական.  
Ու քերեւը դուր՝ անօրի եւ կիսամերկ,  
Փորեցիք փոս, կամ կըրեցիք դիակ ու վերք:

Ան է, միշտ ան, արծաքասէր եւ անպիտան,  
Որ աւելի՛ շիներ է զէնի՛ քան թէ գութան.  
Որ աւելի՛ արիւն քափեր՝ քան թէ գըրտինի՛,  
Երկիրը բայց մի մայր գըրած, բազմաբատինի՛,  
Արեւի պէս միշտ գըրկարաց, անյիշաչար,  
Կաք է տըւեր իր քոռներուն քարի ու չար:

Արտերու մէջ որքան գանկեր, ձեռքեր կան դեռ,  
Քամու նըման մէկէն իրար կոտրեր, նետեր.  
Լացէ՛ք աղի ու քաղեցէ՛ք նիշդ քով քովի  
Գիրկը մահաւան, ուր ո՛չ փող կա, ո՛չ քըշնամի:  
Թերեւս անոնի՛ երէկ մի տեղ կը հերկէին,  
Այս օր ցանւած հունտերն իրենց մէջ պիտ' բուսնին:

Ելէ՛ք, ելէ՛ք, օր է գարնան, աշխատանի,  
Քարի դըպիի՛ խընճորենու պէս կը ծաղկի.  
Քըրտինի՛ ձեր՝ հազարակունի՛ զուլալ աղբիւր,  
Թող ոռոգէ՛, բուժէ հողի վէրքերը բիւր,  
Որ ծիլերուն գորգը փըռուի անվերջ ու գէջ,  
Արփին նըստի՛ ցորեն շարէ հասկերուն մէջ:

Ու դուք իյնաք այդ ծովին մէջ հողմախըռով,  
Թիավարե՛ք բազմամիլիոն մանգաղներով.  
Այնքան արագ, որ օրն ըլլա նիշտ մի վայրկեան,  
Եզերքն հասնիք ինչպէս ալիք մը յաղթական:  
Սուրն իր ետին ճրգեց մեռել, լաց ու արիւն,  
Չըգեցէ՛ք դուք որա ու խինդ ապրողներուն:

Կանգնի կալի լեռնաշըդքան ոսկեհասակ,  
Ազգեր առնեն բաժինն իրենց որպէս պըսակ.  
Դառնան լոյսի, եղբայրութեան աշխատաւոր,  
Կերտեն փըլած երկիրները հիմերով նոր.  
Հինին նըման անոնք չըլլան զէնք ու ամրոց,  
Այլ գըրախտներ՝ մեղք ու միրգ տան բոլոր մարդոց . . . :

## ԿԱՐՈՏԻ ՃԱՄԲԱ

Ըսպիտակ ձիով Արաքսն անցա ես,  
Դիտեցի՝ անքարք, Արագածը զռվ.  
Հոն մարդիկ տեսա ու խոր ցընծումէս  
Պռոացի անոնց մայրենի լեզով :

Եկան, հիւր տարին՝ ընկերվար հացին,  
Բոլորն ալ ուրախ, տարեց կամ պարման.  
Սըրտիս մէջ գինի ու երգ լեցուցին  
Գաւաքէն ծընաւ նոր Սայաք Նովան :

Ահա մի շուրջպար, ծափերու մի ծով,  
Եզերքէն ես ալ նետւեցա իր մէջ.  
Թեւերըս հարրած՝ ալիքին տալով,  
Ալիքի նըման պարեցի անվերջ :

Անցա միրգերու երկընքին տակէն,  
Դիտեցի փարքամ ծառերը բոլոր.  
Իմ մանկութիւնը զիս կանչեց վերէն,  
Կանչեց ու լացաւ աչքերով սալոր :

Եւ գիրկ ու բերան կողովներ ըրի,  
Մէկ զարկէս հազար ծիրաններ ինկան .—  
Իմ լեզուն անցաւ մի գետակ մեղրի,  
Կարծեցի սէրն էր Հայոց աղջըկան :

Մըտա ես այգին՝ չըքնաղ ու յըդի,  
Տեսա դուրս քափած ծիծերը մըքին,  
Որոնք երբ սեղմես՝ գինի կը բըխի.—  
Արցունիքը ուրախ՝ մեր հողի սըրտին:

Վազեցի՝ ինչպէս երախան իր մօր,  
Կերա, խըմեցի անոնց հոյզն աղու.  
Իմ խինդէն ծընաւ մի տենչանք աղւոր,—  
Սարերը դառնան կարասներ գինու:

Եւ քըուաւ իմ ձին, նեղքելով արփին,  
Կանգ առաւ մի տեղ, խըրխընջեց մէկէն.  
Կարծես քէ լինէր Սեւանա ափին,—  
Հընձորներ ելան ցորենի խորքէն:

Խըրխընջեց՝ կարծես, բարեւեց անոնք.  
Պոռացին.— «կերցուր խոշորը հասկին»:  
Մինչ ես՝ քամակէն ցատկելով անհոգ,  
Դըրկեցի որան՝ երկիրն իմ անգին:

Ու երբ ուզեցի երկարել նամքաս,  
Ալ չըկար իմ ձին եւ լինը հացին.—  
Երազ էր, աւաղ, այգն ինկաւ վըրաս,  
Աչքերը փըլան ու կուշտ մը լացին:

Լըսեցէ՛ք ինձ՝ համայնօրէն,  
Ծեր իրանէն, լուռ թուրգերէն,  
Եւ Նիւ Եռքէն՝ երկնասըլաց,  
Ուր որ Հա՛յ կա, Ճե՛ռք կա անհաց.  
Բոլորըդ մէկ լըսեցէ՛ք արդ՝  
Նոր օրերու Երգը կախարդ:

Դո՛ւք՝ մազապուրծ սուրէն, հուրէն,  
Գացիք անվերջ ուղիներէն,  
Զեր ետեւը բողած ե՛ւ կալ,  
Ե՛ւ ծառ, այգի՛, մի՛շտ հիւրընկալ.  
Թողած ուրախ հաց ու կարաս,  
Դարձաք տըխուր եւ աներազ:

Դարձաք անտուն, ինքնակորոյս,  
Ազմուկին մէջ՝ անիւ դարուս,  
Դարձաք գերի, ոտնակոյսան  
Օտարքներէն՝ ոսկու իշխան.  
Կը նըմանի ձեր մուր հոգին՝  
Զե՛ր իսկ փորած երկար հանքին:

Ո՛վ որ ունի արիւն արքուն,  
Ուժի, կամքի առատութիւն,  
Զեռքեր ունի՛ անխոնջ, ճարտար,  
Կըրնա ձրգել լեռ ու անտառ,  
Եւ դընել քար քարի վըրա,  
Ընել երկրին հասակն հըսկա.—

Ո՞վ կը սիրէ քըրտինեն իրեն,  
Ուրիշինն ալ եղբայրորէն,  
Կը սիրէ մեր դըրախտ այգին,  
Եւ արօրը, հողը Հայկին,  
Կ'ուզէ լինիլ իշխանն երկրի՝  
Այրիլ անպարտ, կուշտ ու արի. —

Ո՞վ որ ճակատ քանալ գիտէ,  
Եւ չարը միշտ յաղըռդ մարդ է.  
Գիտէ չըլլալ լալկան զաւակ,  
Երէկին կոյր, կորաքամակ.  
Գիտէ պահել հանգիստն անգին,  
Արեւահամ հացին, կեանքին. —

Ո՞վ որ կըրնա լինիլ խըրան  
Եւ սերմնացան եղբայրութեան.  
Կըրնա հանել իր սըրտէն խոր՝  
Քերքողութեան փետուր մը նոր,  
Եւ կըրնա տալ լոյս ու տիտղոս  
Հայոց մանկան քոքովախոս. —

Ո՞վ որ ունի յո՛յզ անպակ,  
Եւ համբոյրի', սիրո՛ պապակ,  
Կարօ՛տ ունի գեղեցիկի,  
Այն որ միայն հո՛ս կը ծաղկի.  
Ցորենի գոյն, սեւ-սեւ աչքե՛ր,  
Մեր դարաւոր արեան ընկեր. —

Այժըմ ըշտապ թող գա՞ն ինծի ,  
Պանդուխտ թռոներն Արագածի .  
Թող գա՞ն իրենց հաւատքին հետ ,  
Այս աշխարհը երանաւէտ .  
Պիտի բացւի՛ դուռը ուժգին՝  
Միանալու ներսի կամքին .

Ներսի երգին ու զանգակին ,—  
Հայաստանի հըզօր հոգին ,  
Որ կը հընչէ ազատօրէն  
Մեր որմերէն եւ հանդերէն ,  
Կ'արձագանգէ հեռո՛ւն , հեռո՛ւն ,  
Տըխուր ու մուք երկիրներուն :

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

17

### ԼԱՐ ԱՌԱՋԻՆ — ՍԵՐ ՈՒ ՄԻՐԳ

Սեր ու միրգ .....	3
Անուշ յուշ .....	5
Յուշ ու մշուշ .....	6
Քեզի .....	8
Անծանօթ .....	9
Տեսա .....	10
Մօր գուր .....	11
Մտերմական .....	12
Իղա .....	13
Միանձնուհի .....	14
Աշուն .....	16
Վանահօր պարը .....	17

### ԼԱՐ ԵՐԿՐՈՐԴ — ՄՏԵՐՄԱԿԱՆ


Արծարի աղօթ-f .....	31
Օրերու քափօրը .....	32
Քաղաք .....	33
Այցելու .....	34
Առու .....	36
Հոլովում .....	37
Նամակ .....	38
Քոյրս .....	39
Կարօտ .....	40
Թախիծ .....	41
Պատրաճիf .....	42
Քայֆայում .....	43
Յոյս .....	44
Բաժանում .....	45
Ի խորոց սըրտի .....	46
Ծանն իմ կեանիf .....	47
Անձնասպան մայրս .....	48

## ՀԱՐ ԵՐԵՐՈՐԴ — ՓԱՌՔ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ

Հայ լեզվին .....	53
«Յայգալոյս»ին .....	55
Քերքողդ մեծ .....	56
Շիք մը արցունիք .....	57
Կոմիտասին .....	58
Ներքողական .....	60
Միսաք Մեծարենց .....	61
Աշուղ Զիւանի .....	62

## ՀԱՐ ԶՈՐՅՈՐԴ — ԵՂԻՑԻ ԼՈՅՍ

Մեժենական .....	67
Հաց .....	68
Արեւին .....	69
Մայիս Մէկ .....	70
Առանձնական .....	72
Բանուոր .....	73
Ապրիլի հետ .....	74
Որսորդը .....	75
Նարբակ անապատէն .....	76
Սպանիա .....	78
Եւրոպա .....	80
Նոր Տարի .....	83
Որք մանուկներ աշխարհի .....	84
Սեւ օրեր .....	85
Ծառին .....	86
Լինէի .....	87
Հրաւէր .....	88
Պատերազմ .....	89
Հայրենիքն .....	93
Եղբայրական .....	97
Պարերգ .....	98
Դու'ւ սերմնացաններ աշխարհի .....	99
Կարօսի ճամբա .....	102
Եկա'յֆ, հաւատացեա'լֆ .....	104







ԳԱԱ Հիմնարար Գիլ. Գրադ.



FL0068189

(In)

ЦЕНА

3351

9.9.1. \$ 1.50

Лотофи

ЛООТФИ МИНАС  
392 Fellsway West  
Medford 55, Mass.